Դ. 1384 — 1890 ՅՈՒՆՎԱՐ 9 ՇԱԲԱԹ — 1307 ՃԼՄԱՋԻ ԻԼ ԷՎՎԷԼ 29 — ԱԼԹՈՒՆՃ ՄԷՆԷ

20 ԹԱՐԱՄ

# ՁԵՐԻՏԵԻ ՇԱՐԳԻՉԷ

20 ԹԱՐԱՄ

ԱՌՕՐՅԷ ԹԻՇԱԹԼԱՐԸ

| | 12 ԱՄԻՍ | 6 ԱՄԻՍ | 3 ԱՄԻՍ |
|---|---|---|---|
| ՍԹԱՄՊՈԼ | 140 ղրշ. | 70 ղրշ. | 40 ղրշ. |
| ԹԱՇՐԱ | 200 » | 100 » | |

Մէջիսայէ 20 ղրուշատ

ԲՕԼԻՍԻԳԻՅԷ ՄԻԼԻՅԷ ԹԻՒՃԱՌԻՅԷ ՍԱՐՐԱՖԻՅԷ ՎԷ ԻԼՄԻՅԷ

{صاحب امتياز: جيولكيان}

ԵԷՎՄԻ ԿԱԶԷԹԱ

جريدهٔ شرقيه

ԻԼԱՆԱԹ ԹԻՇԱԹԼԱՐԸ

Տարեկան, Հնդիներվ 3 ոսկի սահիպէ ղրշ. 8
Վեհանձիւ սահիպէ 11ի 10ռ. հա. » 5
Մէվատատը նամիայա տարը պէտքէր մէճմանէն գրասուլ օրունանագ վէ ապէր օրունմայան էվրագ խատէ օրունմայանագ տարը։

Խառարէխանէսի, Սթամպօլատա Գապը Ալի ճատտէսինտէ Նումէրը 20 Ձիվէլէկեան մաթպասանատա տարը։ Գեազիթէի մէվատատ հագդանատա կազէթանըն սահիպ վէ մէտուր ՅՈԳԴԱՆ ՁԻՎԷԼԷԿԵԱՆ միւրաճաաթ օրունա։

## ԿԻՒՆԼԻՒՔ ՀԱՎԱՏԻՍ

Ինկիլթէրա ըէխսը վիւքէլասը վէ խարիճիէ Նազրը Լօրտ Սալիսպէրիին միւնազասի մարիւմէտին տօլայը Բօրթուկալ հիւքիւմէթինէ իրսալ իթտիկի իւլթիմաթօմըն սուրէթը միւթէրճէմէսի տիր։

Ինկիլթէրա տէվլէթի՝ Բորթուկալ հիւքիւմէթի թարաֆընտան վէրիլմիշ օլան թէէմինաթը քեֆֆի վէ վաֆի ատտ իտէմէզ։

Մօզամպիգտէ պուլունան Ինկիլթէրա գօնսօլօս վէքիլի՝ պին պայը Սէրբա Բէնթօնը մայէթինտէքի ասաքիրին Շիրէ, Գաթիւնկամ վէ Մազօլօ արազիսինտէքի մահալլասարէյի իշղալ էյլէտիկինի վէ մէվագիը մէգքիւրէնին թահքիմ իտիլէրէք տէրունէրինէ ասաքիրը մուհաֆազա պիւէ իգամէ իտիլմիշ օլաղընը պա թէյէկրաֆ եազմըշ տը։

«Ինկիլթէրա հիւքիւմէթի զիրտէքի թաւիմաթը տէրճամ թէյէկրաֆ վասէթասը յա Մօզամպիգ իրսալը նը չիտիէն արզու իտիյօր։

«Էլէկվմ Շիրէ սէվահիլինտէ վէ Մազօլօ վէ Մաչոնօյանտ արագիսինտէ պուլունան Բորթուկէզ ասքէրինի սէրիան չէքինիզ։

«Շու. խապէր Մօզամպիգէ իրսալ իտիլմէյէճէք օլուրսա՝ Բորթուկալ հիւքիւմէթի թարաֆընտան վիրիլէն թէէմինաթը պէհիւբմ օլուռը՝ Ինկիլթէրա տէվլէթի նէզտինտէ թէհագուզ իտէճէկինտէն, չալտա պու կիւն էօյլէնտէն սօնրա ճէվապը մուվաֆագաթ վէրիլմէյէճէք օլուրսա՝ Ինկիլթէրա սէֆիրի Մ. Բէթէր պիճիմէզ սէֆարէթի մէմուրլարը յա պէրապէր Վիկօ լիմանընտա էմրէ միւնթազը պուլունան Լուանդրա նամ սէֆինէյէ բաքմակէն տէրհալ Լիզպօնտան հարէքէթ իտէճէք տիր։»

Բորթուկալ խարիճիէ նազրըընը ճէվապը։

Բորթուկալ հիւքիւմէթի՝ Ինկիլթէրա իլէ գաթը մինասէպաթը սիյասիյէ իտիլէճէկի մատտէսիլէ, պունտան թէվէլլիւտ իտէճէք պիւճիմէզ հալլերի նազարը տրգրամա պարալարդ՝ տէվլէթը միւշարէլէյհա թարաֆընտան թագտիմ օլունան իքի նօթատա մուհարրեր մէթալիպի գապուլ իտէճէք տիր։

«Անճագ էսամիսի պէյան վէ թատատսու օրունան [illegible] Բորթուկալ տէվլէթինին [illegible] օլտրը հուգուգ իլէ Պէրլին մուգավէլէնամէ սինին 12ինճի մատտէսի հիւքմունճէ՝ մէսէլէի միւնազուռնիֆնա իշլին վարբիմի հաքէմի միւրաճաաթ իթմէք հագդը տա մուհաֆազալը վազիֆէտէն պատ իտիր։

»Բորթուկալ հիւքիւմէթի՝ Ինկիլթէրանը թահքիմէն քէնտիսինէ վէրտիկի էվամիրի Մօզամպիգ վալիսինէ կէօնտէրէճէկինի պէյան էյլէր։»

Գուլկարիթանը՝ Բուսիա ասաքիրի թարաֆընտան մուգատտա իշղալ օլունտը վագթ՝ Բուսիա տէվլէթինին ասաքիրէ սարֆ իթմիշ օլտուղը մէպալիղէ մուգապիլ Գուլկարիթանտան 21 միլիոն ֆրանգ իսթէտիկի հալտէ, Գուլկարիթան հիւքիւմէթի պունտան տօլայը Բուսիայա եալընը 10 ½ միլիոն ֆրանգ պօրճլու օլտուղընը պէյան իտիյօր։

Մէմալիքը Իրանիյէտէն հաստատան, Մալարը վէ Նուգօյտա չէհրլերինտէ գօլէրա իլլէթինին հիւքմֆէրմա օլտրը, վէ Նոյեմբեր 13տէն 25ինճի կիւնինէ գատար եանի 12 կիւն զարֆընտա 87 քիշինին իլլէթը մէզքիւրէտէն միւթէէսիրէն վէֆաթ էյլէտիկի՝ վարիտ օլան խապէրլէրտէն անլաշըլմըշ տը։

Պէրլինտէն Մինդարդ կազէթասընա պիտիրիլտիկինէ կէօրէ, Մարսիլիա լիմանընտա լէնկէրէնտաղ պուլունան Գարէրէ Նամընտաքի Ալէման վաբօրը իլէ Գուլֆ Նամընտաքի Ֆրանսէզ վաբօրը թաֆիէլերի միանընտա պիր միւնազաա վուգու պուլմըշ, վէ պու վագաայա սէպէպլիէթ վէրէն Ֆրանսէզ թաֆիէսի օլուպ, Ալէման թաֆիէլերի զիյատէճէ հագարէթ կէօրմիշ օլմասը յա, մէսէլէ՝ վարօր գումբանլարը իտարէսինէ աքս իթմիշ, վէ Ալէման թաֆիէլերինէ միւնասիպ մրգասար թազմինաթը նագտիլէ իթա օլունարագ իշ պէրթարաֆ իտիլմիշ տիր։

——

Ախիրէն Գահիրէյէ մուվասէլէթ իտէն Աֆրիգա սէյահաը մէշհուրը Մ. Սթանլէյէ Խով հազրէթլերի թարաֆընտան Վինճի բիւթպէտէն նիշանը Օսմանի, վէ մայէթինտէ պուլունան զապթանա տախի միւխթէլիֆ բիւթպէլերտէն նիշանլար վէրիլմիշ տիր։

——

Սագսոնիա տուգասը բրէնս Ֆրեատերիգ Օկիւսթ՝ թէպտիլը դրյա ֆէթլէ պու քէրրէ Խաքէնտերիյէ կէթմիշ տիր։

## ԱՆԱՏՕԼՈՒ ԵՐՄԷՆՏԷՖԷՐԼԷՐԻ

Բարիզտէն Վիէննա կազէթալարընա պէրվէճը աթի եազըլըյօր։

Ֆիրիսի՝ Գարատէնիզ սահիլինտէ քեանի Սամսուն իսքէլէսինտէն Սիվաս վէ Տիյարպէքիր թարիգիլէ Պաղատա, վէ տիկէրի՝ Իսքէնտէրունտան հայէպէ գատար եէնիտէն իքի չը մէնտրֆէք խաթթը ինչասը՝ հիւքիւմէթը Սէնիյէտէ բէք ճիտտի պիր սուրէթատ էմէլ իտիրէրէք, պունա տարը իքի գումբանեա իլէ ճէբէյան իտէն միւզաքէրէ՝ ատէթա գաթիլէ եազքն պիր սուրէթատ նէթիճէյէ տրիլմիշ տիր։ Պունլարտան պիրինճի խաթթա հիւքիւմէթը Սէնիյէ՝ քիլօմէթրօ պայրնա 13000, վէ իքինճի խաթթա 10000 ֆր. հասլաթը սաֆիլէ թէէմին էյլէմէքտէ պուլունուպ, անճագ Իզմիտ-Էնգարէ խաթթընը միւթահհիւտի օլան գումբանեատա հագդը բիճճան պուլունմասը յա, պու թէքլիֆ էվվէլա մէզքիւր գումբանեատա պէյան իտիլմիշ իտի։

Շիրքէթը մէզքիւրէ՝ թէքլիֆը մէզքիւրտէն իսթինքեաֆ իտէրէք, չուգատար քի հիւքիւմէթը Սէնիյէ՝ պու պապտէքի միւքեաֆաթը թէշվիգիյէյի պիր ազ տահա արթրաճագ օլուր իսէ երնէ քէնտիսինէ թէճտիտէն թէքլիֆ իտիլմէկի չարթ պօյմրշ տրը։ Տիւմ օլմյոր քի, հիւքիւմէթը Սէնիյէ հասրլաթը չօգալթրմասընա լիգում կէօրմէյէճէք օլուր իսէ, Իզմիտ-Էնգարէ գումբանեասընը քէֆֆիր եէտ իթմիշ օլմասը՝ գաթիլէթ հիւքմինի արմը սայրլաճագ տը։

Իքինճի գումբանեա իսէ, Բարիզին Տէօ Բարշի շիրքէթի օլուպ, ըմթատպօտտա պուլունան վէքիլի Մ. Շարլ Գոթար՝ Նաֆիա Նէզարէթիյէ միւզաքէրէյէ կիրիշմիշ, վէ Անատօլու շիրքէթը մէվճուտէսի պէր մինվալը մուհարրեր քէֆիր եէտ իթմէսինտէն տօլայր իշ հէվան Տէօ Բարշի շիրքէթի իւզերինտէ թէգաբրուր էյլէմէքտէ պուլունմըշ տը։ Մ. Գոթարրն վէրտիկի մալիւմաթա կէօրէ, հիւքիւմէթը Սէնիյէ պու եէնի շրմէնտրֆէր խաթթալարը իշին Ֆրանսզ սէրմայէսինի տիկէր սէրմայէլէրէ թէրճիհ էյլէմէքտէ իմիշ։

## ԹԷԼԷԳՐԱՖ

(Աժանս դը Գոնսթանտինօբ)

Բէթէրսպուրկ 19 յունվ.

Եէնիտէն թէտարիքաթը ասքէրիէնին մուվաֆֆագրյէթլէ իճրասը իշին իյճապ իտէն թէտապիրի իթթիհազ իթմէք իւզրէ պիրի հարպիյէ նազրը Ժէնէրալ Վանօվսքինին, վէ տիկէրի տէ թօրճը Ժէնէրալլարընտան Սօֆիանընը բիյասէթլէրի թահթընտա օլարագ պա էմրը իմբերատօրի իքի գօմիսիօնը մուվագգաթ թալին օլընմըշ տը։

Բօմա 19 յունվ.

Եունան գրալը Եորկիոս իլէ Բուլմանիա գրալը Շարլը՝ Իթալիա վէլիի ահտը բրէնս Վիգթօր Էմմանուէլին քէնտի սէրայլարընտա միսաֆիրէթէն իգամէթէ մուվաֆագաթ իթմէսինի վէյիի ահտը միշարիէյհտէն մուսիրրէն բէճա իթմիշ օլտուգլարընը Ադոռ Մունջոյ իրան ու իսպար է.յէ.յօր։

Բօմա 19 յունվ.

Ֆրանսա ճիւմհուրիէթինին Բօմա սէֆիրի Մ. Մարբանի՝ պիր շիտտէթլի կէօրիւնէ նէվազիլինէ տիշար օլարագ վէֆաթ իթմիշ տիր։

Թուրինօ 18 յունվ.

Իթալիա գրալը Ումբերթօնը պիրատէրի տիւգ տ'Ումսթ՝ այինը լուհանի իճրա օլընտրգտան սօնրա ապշամ սաաթ 7 բատտէլէրինտէ վէֆաթ իթթի։ Կիւնտիզին միւթէվֆիանը ահվալը սրհհիյէսինտէն պիւթիւն էճնէպի հիւքմտար սէրայլարընա թէլէկրաֆ վասէթասը.յլա իթթի մալիւմաթ օլընմըշ տը։ Գրալ Ումբերթօ՝ սապահ պուրայա կէլիպ տօղրուճա սէրայա կէթմիշ տիր։ Միւշարէլէյհ՝ պիրատէրինին աղրըլամասընը տուլար տուրազ, գրալ լիցայա պա թէլէկրաֆ մալիւմաթ վէրմիշ տիր։

Էօյլէնտէ գարտինալ Ալիմոնտա՝ խասթալը զիյարէթէ կէլմիշ տիր։ Թասթա վէֆաթ իթտիքտէն սօնրա, գրալ Ումբերթօ՝ բէյնը վիւքէլա Մ. Գրիսբիյէ աթթիտէքի թէլէկրաֆը կէօնտէրմիշ տիր։

«Սէկկիլիա պիրատէրիմ սաաթ 7.յէ չէրեէք գալարագ վէֆաթ իթտի։ Միւշարէլէյհին սօն քէլամը՝ սէկքէթթի իլէ ասքէրէ օլան թէվճիհս վէ մուհապպէթինէ տիր իտի, վէ վագթսըզ էօլմէսինտէն նաչի միւճէրրէթի պունլարա մուհապպէթի նիսպէթինտէ խրատնտ իտէմէյէճէկինէ միւթէսսիֆ իտի։ Գալպէն միսթաղրագը ելէմ օլոուղը հալտէ էլինիզի սրգարբմ։

Մուհիպպ խալիսինիզ
ՈՒՄԵՐԹՕ

Մ. Գրիսբի պիր միւէսսիր թազի յէթմէմէ թէլէկրաֆը իլէ գրալա ճէվապ վէրտի։ Վէֆաթին վուգուբ՝ պիթիին էճնէպի հիւքիւմատ սէրայլարընա թէպլիղ վէ իսպար օլունտր։ Տիւգ տր ժէն իլէ զէվճէսի՝ վէֆաթտան եարմ սաաթ օնրա սէրայլարընա ավտէթ իթտիրէր։

Գրալ՝ միւթէվֆիանը գէվճէսի վէ չօճուգլարը վէ բրէնսէս Գոթիլա—Նարօլեան իլէ պէրապէր ճէնազէնին եանընտա գալտր։ Ճէնազէ ալայը սալը կիւնիւ իճրա օլընճաղը միւհթէմիլ տիր։ Թուրինօնը շեռաֆֆէի սընուֆը էհալիսինտէն պիր չօգ գալապալրդ սէրայա կէլիպ, զիյարէթ ատֆիյէրը մախսուսընա իսկէրինի գալա իթմիշլեր տիր։ Իթալիանը հէր թարաֆընտա նէ գատար տէվարը պէլէտիլէ վար իսէ, ճիւմէ թարաֆընտան թազմիէթմամէ թէլէկրաֆլարը չէքիմիշ, վէ թէաթրօլար տախի գարասրլմըշ տը։

Բարիզ 19 յունվ.

Մէպուսանտան Մ. Բէյթրա՝ 100տէ 4½ ֆարզի Ֆրանսզ էսհամընը՝ իխթիյարի օլարագ թէպտիլ վէ թէվճիհտ օլընճաղընա տարը չզգան շարիալար իւզերինէ հիւքիւմէթ իյրատը սիվալ իթմէք նիյէթինտէ պուլունտրզընը մալիյէ նազրը Մ. Բուվիէյ թէպտիլ ու իշար իթմիշ օլմաղա, նազրը միւշարէլէյհ՝ պու մատտէ հագդրնտաքի նիյաթը հէնուզ գարարկիր օլմասընդանտան պահսլա, իյրատ իտէճէկի սիվալէ ճէվապ վէրէմէյէճէկինի ճէվապէն իֆատէ վէ պէյան իլէ պէրապէր, պէօյլէ պիր սիվալին միւչքիլաթ պրագապիէճէկինի տախի իլավէթէն պէյան իթմիշ տիր։

Մուխալիֆ ֆրգա՝ խարիճի բօլթիգա իւզերինէ խարիճիէ նազրը Մ. Սբիւլէրէ իյրատը սիվալ իտէճէք օլուր իսէ, միւշարէլէյհ՝ մուհաֆազալ սուլհ ու սալահ հագդրնտաքի հիւսնիւ նիյաթը իւզերինէ թէէմինաթ իթա էյլէյճէճէք տիր։ Բէիսը ճիւմհուր Մ. Գարնո տախի խիրէն պու եօլտա թէէմինաթ վէրմիշ տիր։

(Աժանս Օրիանթալ)

Բարիզ 20 յունվ.

Մէճլիսը մէպուսանէն տունքի իճ. թիմար կիւրիւթի վէ բաթըրըը օլուպ, Գուլանժէ թարաֆտարը օլան մէպուսլար՝ միւմանէաթ բօլթիգալարընտա տեվամ իտէրէք, Մ. Ժոֆրէնի իյրատը նումէգ իթթիքատէն մէն իթմէք խաթէտիլէր իսէ տէ, բէիս՝ պունլարտան Մ. Մ. Ցէրուլէտի, Միլվուայը վէ Լակէրի մէճլիստէն տիշարը աթարարագ իտէտի ասալիշ ու ինթիզամա մուվաֆֆագ օլտր։ Գուլանժէ թարաֆտարը օլան տիկէր մէպուսլար իլէ սաղ թարաֆ մէպուսլարը՝ պու հալի կէօրիւնէճէ, մէճլիս սալօնընտան ալրպ եիւրիւրի վէրտիլէր։ պունընլա պէրապէր մէճլիս տէվամ իտուպ, Մ. Ժոֆրէն՝ սէրպէսթճէ վէ սէօղիւ գալմ օլընմազարդն իֆատի մէրամ իտէպիտի։

## ՏԱԽԻԼԻՅԷ

Իթալիա գրալընը պիրատէրի տիւգ տ'Ումսթը վէֆաթընտան տօլայր թարաֆը հազրէթը Բատիչահտէն գրալ Ումբերթօյա պիր թասզիյէթ թէլէկրաֆը բէշիտէ պուլրըլարընը տիւն եազմըշ իտի։ Մուսխէրէն իսթիխպար օլընտրզընա կէօրէ, գրալ Ումբերթօյա օլ վէճճէ թէլէկրաֆ բէշիտսինտէն պաշգաճա օլարագ Մապէ.ամ Հիւմայուն իլէ Պապը Ալիտէն Իթալիա սէֆարլիթխանէսինէ մէմուրը մախսուսար իրսալիյէ պուրաճա տախի բէսմը թասզիյէթ իճրա պուլրուլմըշ տը։

Տիւգ տ'Ումսթ 1845տէ տիւնեա.յա կէլմիշ, վէ 1867տէ բրէնսէս Մարլիա իլէ էվլէնիպ 1886տա զէվճէսի վէֆաթ իթմէսինէ մէպնի պունտան պիր սէնէ գատար ագտէմ բրէնս Ֆրէդիրիք Նաբոլէօն իլէ քէնտի հէմշիրէսի բրէնսէս Գոթիլտին քէրիմէսի եանի քէնտի եէկէնի իլէ թէքբար էվվէնմիշ, վէ իլը զէվճէսինտէն 2 էրքէք վէ 1 գրզ էվվալը օլտրը կիպի, իքինճի զէվճէսինտէն տախի պիր էրքէք էվվալը օլմուշ տը։

—Բուսիա տէվլէթինին Ա.թինա սէֆիրլիկինէ թարին օրնան սապգ Տէրսաատէթ սէֆարէթի միսսիյէշը Մ Օնու՝ ֆամիլեասը.յա պէրապէր տիւն մահալը մէմուրիյէթինէ միւթէվճիհէն Տէրսաատէթտէն հարէքէթ իթմիշ օլմաղա, պէրպի թէշեի մագամը Սատարէթտէն թէրճէման Վէքիլ էֆէնտի հազրէթլերիյէ թարիճիյէ թէրճէմանը կիւլլապեան Միքայէլ էֆէնտի վարօրա կիրմիշլեր տիր։

Մ. Օնունը Կիրիտ հագդրնտա իթթիֆաքբարանէ թալիմաթ ալմաղ իմտիկի պէ.յէսսիֆէրա զանն իտիլմէքտէ տիր։ Բուսիա տէվլէթի՝ պու պապտէ սաիր տէվլէթլէրէ իյրիքաք իթմիշ օլմաղա, Մ. Օնու՝ Եունանա Շարգրն սուլհ ու սալահընը պօզապիէճէք հէր նէվ թէշէպպիւտէն իճրինագ իթմէսինի թավսիյէ իտէճէք իմիշ։

—Իզմիտ վէ Զանագ Գալէ ճիվարլարընտա ախիրէն զիյատէսիյէ գար եաղըպ չէտտիտ պիր գրզ՝ հիւքմինի իճրա իտիյօր իմիշ։

—Իզմիր Բում մէթրօբօլիտիկինէ թարին իտիլէն Պէյօղլու Բում բիսկօբօսը Ֆոթիոս էֆ.նին մէմուրիյէթը ճէտտտէսի՝ Գուլկար հիւքիւմէթինէ թաստիգ օլընմըշ տը։

—Ադանա վալիլիկինէ նասպ օլընան Շաքիր բաշա հազրէթլերի՝ մահալը մէմուրիյէթինէ կէթմէք իւզրէ Մաղնիսատան Տէրսաատէթէ հարէքէթ իթմիշ տիր։

—Սէր գուբէնատ հազրէթը Շէհբիյարի Օսման պէյ իլէ ֆէրիգ Պալիւնտ բաշա հազարաթը խասթա լանմըշլար տը։

—Սարբեար ճինայէթը մալիւմսինին 3ինճի մուհաքէմէսի՝ կէլէճէք բազար էրթէսի իճրա օլընճագմըշ։

—Վուգուբ վէֆաթը տիւն եազտըրմըշ Սիրէքէր (Բաշիտ) բաշանընդ ճէնազէ՝ պէյօղլունտա Բրուսիա խասթախանէսինտէն գալտրըրլարագ, պիր մրգտար ասաքիրը Շահանէ՝ սիլահլարընը պաշ աշաղա թուսմագտա օլորգլարը, վէ ճէնազէ արապասը էօրթիւսինին գօրտօնլարարընը կօլց վէ վի թալիս բաշալար իլէ զէվաթը սարէ թուսմագտա պուլընտրգլարը, վէ ասքէր մուզիգասը մաթէմ հավալարը չալմագտա օլտրը հալտէ Ֆէրիքէօյ գապրիսթանընա նագլ ու տէֆն օլընմըշ տը։ Ճէնազէ ալայը Մէքթէպը հարպիյէ էօնիւնէ կէլտիրէտէ պիճիմէզ զապթան վէ շակիրտան՝ մէքթէպ գաբուսընա չը գարագ լազմէյի իհթիրամը իլա իթմիշլեր, վէ ճէնազէ ալայընտա Ա.լէմանիա սէֆիրի իլէ սէֆարէթի մէմուրիրի վէ մայէթ վաբօրը զապթանը հազրը պուլընմըշտր։

—Էրզրում, Սիվաս, Էնգարէ, Սուրիա, Ադանա վէ Գոնեա վիլայէթլէրինտէ միւճէտտէտէն պիրէր նիւմունէ չիֆթլիկի ինչասընա թէ.չէպպիւս իտիլտիկի՝ Բարիզ կազէթալարը թարաֆընտան քէմալը թահսին իլէ իյան օլունարագ, Զրաթթ նէզարէթի թարաֆընտան պու չիֆթլիքլերտէ էքիրմէք իչին հէր նէվ թօխումլարը էն ալտա ճին սինտէն լիւզումը մրգտարընդն իրսալի տէ Բարիզ թօխումճուլարընա էմր ու իշար գրլընտրզընը մէտճ ու սէնա իլէ եազըյօրլար։

—Էտիրնէ, Պուրսա վէ Իզմիր վիլայէթլէրինտէ պաշլայարագ թէքմիլ վիլայէթլէրտէ էյթամ սանտրգլարընդն թէֆթիշը մուամէլէթը գրմ նընտա վիլայէթլէրտէ վալիլէրին, սանճագլարտա մութասարրըֆլարընդն ռիյասէթլէրի թահսիլընտա օլմագ, վէ ազասր մէրքէզ նախպի, միւֆթի վէ տէֆթէրտարլարատան, վէ սանճագլարտա նախպ, մուհասէպէճի վէ մահալլի միւթէպէրա նընտան իքի զաթտան միւթէթէպ պուլունմագ իւզրէ պիրէր գօմիսիօն թէշքիլիյէ մէզքիւր սանտրգլարընդն հիսապաթը սէրիան բուլէթ օլընարագ նէթիճէսինին իշարը, վէ եարբլաճագ խալլասա տէֆթէրլերինին իրսալը՝ մագամը Սատարէթտէն վիլայէթլերէ էմր պուլրուլմըշ, վէ պու էմր մուճիպինճէ Պրուսատա թէշքիլ օլընան գօմիսիօն իշէ միւպաշէրէթ էյլէմիշ տիր։

—Մէճլիսը Մալիյէ բէյնի Իպրահիմ էֆ. հազրէթլերի 15 կիւնտէն պէրու խասթա պուլունմասը հասպիյէ մէմուրիյէթինէ կէլմէմէքտէ իտի իսէ տէ, պու քէրրէ քէպզը ֆիյէթի իտիլրէք, տիւնտէն իթթիպարէն տէվամէ պաշլամըշ տը։

—Ցիւն Պուլկարիսթան գաբուքէհասը Մ. Վուլգովիչ՝ շրմէնտը ֆէրէզ Պուլկարիսթանտան Տէրսաատէթէ կէլմիշ տիր։

—Միտիլիտէքի զէյթէլէ միւսապիյնինն ահվալինի թահկիգ զրմինտա ճէզիրէի մէզքիւրէյէ կիտէն Շէհր Եմանէթի սէճիսի բէյնի Ահմէտ բաշա հազրէթլերի իլէ եավերանը Շէհրիտարիտ պին պաշը Իսմայիլ պէյ Միտիլիտէն տիւն Տէրսաատէթէ կէլմիշլեր տիր։

—Ցիւն միւթէթիֆ իսքէլէլերտէն 700 նէֆէր իսթիպտալ ասքերի Տէրսաատէթէ կէլիպ, պունլարրն 480 նէֆէրի Դարատէնիզէ վէ 130 նէֆէրի Իզմիտ վէ Մուտանեա կէօնտէրիմիշ, վէ գուսուր գալան 90 նէֆէր՝ Պահրիյէ իսթիպտալը օլուպ, օնլար տախի գարիպէն մէմլէքէթլերի ճանիպինէ կէօնտէրիլճէքլէր իմիշ։

—Օրմանլարտա պուլունան հէր ճինս աղաճտան պէհէրի պիր մէթրօուզունլուզընտա օլմագ իւզրէ պիրէր քիլթիւք քէստիրիլէրէք, պունլարրն պաշգա մահալլէրտէ աղ պուլրնան՝ եախատ հիչ պուլունմայան մէյվէլի վէ մէյվէսիզ աղաճլարտան 4էր 5էր ֆիտանլա պէրապէր իրսալի՝ չէրէֆմիթթալլիգ պուլրուլան իրատէի Սէնիյէ մուճիպինճէ մապէ.ը Հիւմայուն պաշ քիթապէմինտէն վիլայաթը Շահանէ.յէ պա թէլէկրաֆ թէպլիղ ու իշար պուլրուլմուշ տրը։

—Ադաքիրը Շահանէ.յէ վէրիլճէք Մավզէր թիւֆէնքլէրինէ մախսուս օլմագ իւզրէ բիյատէ թարիմի մուալլիմի Ալէմանիաը Գամբհաուզեր բաշա թարաֆընտան գալճէմէ ալընպ մուախխէրէն Թիւրքճէյէ թէրճամա պիր միւնազաա վուգու պուլմըշ, վէ պու վագաայա սէպէպլիէթ վէրէն Ֆրանսզ թաֆիէսի օլուպ, Ալէման թաֆիէլերի զիյատէճէ հագարէթ կէօրմիշ օլմասը յա, մէսէլէ՝ վարօր գումբանլարը իտարէսինէ աքս իթմիշ, վէ Ալէման թաֆիէլերինէ միւնասիպ մրգասար թազմինաթը նագտիլէ իթա օլունարագ իշ պէրթարաֆ իտիլմիշ տիր։»

Բօրթուկալ խարիճիէ նազրընը ճէվապը։

Բօրթուկալ հիւքիւմէթի՝ Ինկիլթէրա իլէ գաթը մինասէպաթը սիյասիյէ իտիլէճէկի մատտէսիլէ, պունտան թէվէլլիւտ իտէճէք պիւճիմէզ հալլերի նազարը տրգրամա պարալարդ՝ տէվլէթը միւշարէլէյհա թարաֆընտան թագտիմ օլունան իքի նօթատա մուհարրեր մէթալիպի գապուլ իտէճէք տիր։

«Անճագ էսամիսի պէյան վէ թատատսու օրունան [illegible] Բորթուկալ տէվլէթինին [illegible] օլտրը հուգուգ իլէ Պէրլին մուգավէլէնամէ սինին 12ինճի մատտէսի հիւքմունճէ՝ մէսէլէի միւնազուռնիֆնա իշլին վարբիմի հաքէմի միւրաճաաթ իթմէք հագդը տա մուհաֆազալը վազիֆէտէն պատ իտիր։

»Բորթուկալ հիւքիւմէթի՝ Ինկիլթէրանը թահքիմէն քէնտիսինէ վէրտիկի էվամիրի Մօզամպիգ վալիսինէ կէօնտէրէճէկինի պէյան էյլէր։»

Գուլկարիթանը՝ Բուսիա ասաքիրի թարաֆընտան մուգատտա իշղալ օլունտը վագթ՝ Բուսիա տէվլէթինին ասաքիրէ սարֆ իթմիշ օլտուղը մէպալիղէ մուգապիլ Գուլկարիթանտան 21 միլիոն ֆրանգ իսթէտիկի հալտէ, Գուլկարիթան հիւքիւմէթի պունտան տօլայը Բուսիայա եալընը 10 ½ միլիոն ֆրանգ պօրճլու օլտուղընը պէյան իտիյօր։

Մէմալիքը Իրանիյէտէն հաստատան, Մալարը վէ Նուգօյտա չէհրլերինտէ գօլէրա իլլէթինին հիւքմֆէրմա օլտրը, վէ Նոյեմբեր 13տէն 25ինճի կիւնինէ գատար եանի 12 կիւն զարֆընտա 87 քիշինին իլլէթը մէզքիւրէտէն միւթէէսիրէն վէֆաթ էյլէտիկի՝ վարիտ օլան խապէրլէրտէն անլաշըլմըշ տը։

Պէրլինտէն Մինդարդ կազէթասընա պիտիրիլտիկինէ կէօրէ, Մարսիլիա լիմանընտա լէնկէրէնտաղ պուլունան Գարէրէ Նամընտաքի Ալէման վաբօրը իլէ Գուլֆ Նամընտաքի Ֆրանսզ վաբօրը թաֆիէլերի միանընտա պիր միւնազաա վուգու պուլմըշ, վէ պու վագաայա սէպէպլիէթ վէրէն Ֆրանսզ թաֆիէսի օլուպ, Ալէման թաֆիէլերի զիյատէճէ հագարէթ կէօրմիշ օլմասը յա, մէսէլէ՝ վարօր գումբանլարը իտարէսինէ աքս իթմիշ, վէ Ալէման թաֆիէլերինէ միւնասիպ մրգասար թազմինաթը նագտիլէ իթա օլունարագ իշ պէրթարաֆ իտիլմիշ տիր։»

Բօրթուկալ խարիճիէ նազրընը ճէվապը։

Բօրթուկալ հիւքիւմէթի՝ Ինկիլթէրա իլէ գաթը մինասէպաթը սիյասիյէ իտիլէճէկի մատտէսիլէ, պունտան թէվէլլիւտ իտէճէք պիւճիմէզ հալլերի նազարը տրգրամա պարալարդ՝ տէվլէթը միւշարէլէյհա թարաֆընտան թագտիմ օլունան իքի նօթատա մուհարրեր մէթալիպի գապուլ իտէճէք տիր։

«Անճագ էսամիսի պէյան վէ թատատսու օրունան [illegible] Բորթուկալ տէվլէթինին [illegible] օլտրը հուգուգ իլէ Պէրլին մուգավէլէնամէ սինին 12ինճի մատտէսի հիւքմունճէ՝ մէսէլէի միւնազուռնիֆնա իշլին վարբիմի հաքէմի միւրաճաաթ իթմէք հագդը տա մուհաֆազալը վազիֆէտէն պատ իտիր։

»Բորթուկալ հիւքիւմէթի՝ Ինկիլթէրանը թահքիմէն քէնտիսինէ վէրտիկի էվամիրի Մօզամպիգ վալիսինէ կէօնտէրէճէկինի պէյան էյլէր։»

Գուլկարիթանը՝ Բուսիա ասաքիրի թարաֆընտան մուգատտա իշղալ օլունտը վագթ՝ Բուսիա տէվլէթինին ասաքիրէ սարֆ իթմիշ օլտուղը մէպալիղէ մուգապիլ Գուլկարիթանտան 21 միլիոն ֆրանգ իսթէտիկի հալտէ, Գուլկարիթան հիւքիւմէթի պունտան տօլայը Բուսիայա եալընը 10 ½ միլիոն ֆրանգ պօրճլու օլտուղընը պէյան իտիյօր։

Մէմալիքը Իրանիյէտէն հաստատան, Մալարը վէ Նուգօյտա չէհրլերինտէ գօլէրա իլլէթինին հիւքմֆէրմա օլտրը, վէ Նոյեմբեր 13տէն 25ինճի կիւնինէ գատար եանի 12 կիւն զարֆընտա 87 քիշինին իլլէթը մէզքիւրէտէն միւթէէսիրէն վէֆաթ էյլէտիկի՝ վարիտ օլան խապէրլէրտէն անլաշըլմըշ տը։

Պէրլինտէն Մինդարդ կազէթասընա պիտիրիլտիկինէ կէօրէ, Մարսիլիա լիմանընտա լէնկէրէնտաղ պուլունան Գարէրէ Նամընտաքի Ալէման վաբօրը իլէ Գուլֆ Նամընտաքի Ֆրանսզ վաբօրը թաֆիէլերի միանընտա պիր միւնազաա վուգու պուլմըշ, վէ պու վագաայա սէպէպլիէթ վէրէն Ֆրանսզ թաֆիէսի օլուպ, Ալէման թաֆիէլերի զիյատէճէ հագարէթ կէօրմիշ օլմասը յա, մէսէլէ՝ վարօր գումբանլարը իտարէսինէ աքս իթմիշ, վէ Ալէման թաֆիէլերինէ միւնասիպ մրգասար թազմինաթը նագտիլէ իթա օլունարագ իշ պէրթարաֆ իտիլմիշ տիր։

Բօրթուկալ խարիճիէ նազրընը ճէվապը։

Բօրթուկալ հիւքիւմէթի՝ Ինկիլթէրա իլէ գաթը մինասէպաթը սիյասիյէ իտիլէճէկի մատտէսիլէ, պունտան թէվէլլիւտ իտէճէք պիւճիմէզ հալլերի նազարը տրգրամա պարալարդ՝ տէվլէթը միւշարէլէյհա թարաֆընտան թագտիմ օլունան իքի նօթատա մուհարրեր մէթալիպի գապուլ իտէճէք տիր։

«Անճագ էսամիսի պէյան վէ թատատսու օրունան [illegible] Բորթուկալ տէվլէթինին [illegible] օլտրը հուգուգ իլէ Պէրլին մուգավէլէնամէ սինին 12ինճի մատտէսի հիւքմունճէ՝ մէսէլէի միւնազուռնիֆնա իշլին վարբիմի հաքէմի միւրաճաաթ իթմէք հագդը տա մուհաֆազալը վազիֆէտէն պատ իտիր։

»Բորթուկալ հիւքիւմէթի՝ Ինկիլթէրանը թահքիմէն քէնտիսինէ վէրտիկի էվամիրի Մօզամպիգ վալիսինէ կէօնտէրէճէկինի պէյան էյլէր։»

Գուլկարիթանը՝ Բուսիա ասաքիրի թարաֆընտան մուգատտա իշղալ օլունտը վագթ՝ Բուսիա տէվլէթինին ասաքիրէ սարֆ իթմիշ օլտուղը մէպալիղէ մուգապիլ Գուլկարիթանտան 21 միլիոն ֆրանգ իսթէտիկի հալտէ, Գուլկարիթան հիւքիւմէթի պունտան տօլայը Բուսիայա եալընը 10 ½ միլիոն ֆրանգ պօրճլու օլտուղընը պէյան իտիյօր։

Մէմալիքը Իրանիյէտէն հաստատան, Մալարը վէ Նուգօյտա չէհրլերինտէ գօլէրա իլլէթինին հիւքմֆէրմա օլտրը, վէ Ն

# 1889 ՎԷ 1890

## ԿԷԶՄԻՇ ՊԻՐ ՍԷՆԷՆԻՆ ՄԻՐԱՍԼԱՐԸ

### Գ.

1889 սէնէսի՝ Ռուսիա իչիւն ըսլահաթ վէ թէնսիգաթ սէնէսի օլտը. Ռուսիա կկիպ վասի արազիյէ, վէ պիր գըսմը նիմ մէտէնի օլան միլեօնլարճա էհալիյէ մալիք օլան պիր տէվլէթ իչիւն՝ արզու իտիլտիկի հալտե՝ իճրա օլընաճագ ըսլահաթ վէ թէնսիգաթ հիչ պիր զէման էքսիք տեյիլ տիր. Ռուսիա իչիւն «սուլհ-բերվէրանե մուվաֆֆագըյէթլէր» տաիրէսի՝ Եվրոբա տէվլէթլէրինին էքսէրինտէն տահա վասի տիր. Ռուսիատա պիր տիրլօմաթ, վէ հաթթա պիր ասքէրին՝ քէնտի նամընա պիր շերեֆ գազանդրմագ իչիւն՝ մութլագա մուհարէպէ արզուսընտա պուլնմասընա լիզում եօգ տըր։ Գաֆգասատա, Վասաթի Ասիատա, Սիպէրիատա, Մանչուրի հուտուտրնտա՝ մէտէնիյէթ, թէրագգը, վէ թիճարէթ նօգթաի նազարընտան եարըլաճագ պինլէրճէ չէյլէր վար տըր քի, չան գազանմագ արզուսընտա պուլընան պիր տիրլօմաթ իչիւն էն բարլագ զալէպէլէրտէն տահա զիյատէ չէօհրէթէ վէսիլէ օլապիլիր. Եզճիւմէ պու պապտէ պիր միսալ օլմագ իւզրէ ինչաաթը պունտան իքի սէնէ էվվէլ իքտալ օլընան Վասաթի Ասիա տէմիր եօլ խաթթը-նը կէօսթէրմէք միմքին տիր. պիզտէն ֆարգը սուրէթտէ տուչունէնլէր տէ պուլընապիլիր. Ֆագաթ պիզ պու խաթթը ինչա իսէն զաթըն՝ չէրեֆինէ Սգօպէլէֆլէրտէն, վէ Թօթլըպէնլէրտէն զիյատէ ատտ իթմէքտէ գաթան թէրէտտիւտ իթմէյիզ։

Իչին ֆէնա եէրի չուրասը տըր քի՝ Ռուսիատա Բանսլավիսթլէրտէն վէ պաղը սապրսը ասքէրլէրտէն միւրէքքէպ օլան պիր ֆըրգա՝ Ռուսիա տէվլէթինին տայմա պէօյլէ ըսլահաթքեարանէ իչլէր իլէ մէշղուլ օլմասընա մանի օլուր. հաթթա՝ պու ֆըրգանըն աթվար վէ հարէքեաթը՝ չօգ տեֆա՝ Ռուսիանըն ըսլահաթ իլէ կէչիրտիկի զէմանլարընը պիլէ՝ ըսլահաթ իճրասը էմրինտե ճիտտի պիր ազմ վէ արզուտան զիյատե, չիտտեթլի պիր մէսլէքե հազըրլանմագ իչին պիր սապ զէմանը ատտ օլընմասընը մուճիպ օլմուշ տըր։

Ֆագաթ Ռուսիանըն բօլիթիգասը խաթէր մուվագգաթ պիր շէյ օլուն, ի՛սթէր պու մէսլէքտէ տէվամ իչին վէրիլէն գաթի պիր դարարընն նէթիճէսի պուլընսըն՝ չուրասը մուհագագ տըր քի՝ Ռուսիա տէվլէթ կէչէն 1889 սէնէսի զարֆընտա՝ զայլըճա՝ տախիլի իչլէրինի ինթիգամա գօյմագլա մէշղուլ պուլընմըշ, վէ պու խուսուստա խայլի մուվաֆֆագըյէթ տէ հասըլ հրլէմիշ տիր։

Եզճիւմէ կէչէն 1889 սէնէսի զարֆընտա Ռուսիանըն ագտ իթտիկի իքի պէօյիւք իսթիգրազ, պու տէվլէթին մուգատտէմա մէվգրի թէտտավուլէ իսրաճ իթմիշ օլտըղը խաթիգրազ թահվիլաթընըն բիացատան թօբլանմասը յլա անլէրին եէրինէ տահա էքսիք ֆայիդալի եէնի թահվիլաթ իսրաճընը մուճիպ օլտըղը ճիհէթլէ՝ Ռուսիա տէվլէթինին ումուրը մալիյէսինի ինթիգամա գօյմասը իչին կիւզել պիր մուվաֆֆագըյէթ թէչքիլ իթտիկի կիպի, Ռուսիանըն Շարգ խաթիգրազը թահվիլաթընըն թէպտիլի մագսէտիյլէ պու տէֆա ագտ խտիմէք իւզրէ պուլընան եէնի խաթիգրազ տախի՝ պու պապտէ եէնի պիր մուվաֆֆագըյէթ տահա օլաճագ տըր։

Տէվլէթլէրին՝ սուլհ զէմանլարընը իսթիհզար իթտիկի միսալսիտ վէսիլէլէրտէն պիլ խաթիֆատ՝ ումուրը մալիյէլէրինին ըսլահը իլէ իչթիղալ իթմէլէրի, վէ եզճիւմէ մուգատտէմա պիլինիպէ տաղը ֆահիշլէրլէ ագտ խտիմիշ օլան խաթիգրազլարը եէրինէ տահա աղ ֆահիշլի խաթիգրազլար իսրաճընա մուվաֆֆագ օլմալարը մէճմունիյէթլէ թէլագգը օլընաճագ շէյլէրտէն տիր։ Ռուսիա տէվլէթինին՝ 1889 սէնէսինտէ ագտ իթտիկի իքի խաթիգրազրն պէտէլի 200 միլիոն ֆրանգը միւթեճավուզ իտի. պու քէրրէ ագտ օլընան եէնի խաթիգրազ տա պունա իլավէ օլընը իսէ՝ Ռուսիա մալիյէ նազրը Մ. Վիշնէկրատսքինին պու սէնէ զարֆընտա խաթիհսալ իթտիկի մուվաֆֆագիյէթին խայլիճէ միհիմմ օլարը գօյալըգլա անլաշըլը։

* *

Ումուրը մալիյէյէ աիտ օլան պու մուվաֆֆագիյէթ պէրթարաֆ իտիլտիկի հալտե՝ ումուրը խարիճիյէտե՝ Ռուսիա տէվլէթինին Պալգան իշլէրինտե՝ քէնտիսինէ միւսալիտ ահվալ զուհուր իթտիքճէ՝ խաթիֆատ էյլէմէքլէ պէրապէր, սուրէթը ումումիյէտե պիթարաֆլըգ մէսլէքինտէ եէնէ քէմաֆի-իւս-սապրդ տէվամ էյլէտիկինի կէօրիւրիւզ։

Սըրպիսթանտա գրալ Միլանըն խաթիֆասը՝ Ռուսիայա մէյլի մասիւմ օլան Մ. Ռիսթիչին ռիյասէթի թահթընտա պիր հէյէթը նիյապէթ թէչէքքիւլ իթմէսի, վէ Աւսթրիա թարաֆտարը օլան «բրօկրէսիսթ» ֆըրգասընըն մաղուպիյէթի պիր գաթ տահա գուվվէթլէնէրէք, Ռուսիա թարաֆտարը օլան բատիգալ ֆըրգասընըն պէօյիւք պիր էքսէրիյէթլէ մէկգրի իգթիտարա կէլմէսի, վէ սիւթէագրպէն տախի, գրալ Միլանըն մուխալիֆֆեթինէ բաղմէն՝ գրալիցա Նաթալինին Պէլկրատա կիտուպ, օրատա իգամէթէ պաշլամասը՝ կէչէն սէնէ զարֆընտա Պալգանլարտա Ռուսիա բօլիթիգասը իչիւն միւսալիտ զէմինլէր հաղըրլամըշ տըր։ Ռուսիա զուխայլի մուվաֆֆագըյէթ տէ հասըլ հրլէմիշ տիր։

Եզճիւմէ կէչէն 1889 սէնէսի զարֆընտա Ռուսիանըն ագտ իթտիկի իքի պէօյիւք իսթիգրազ, պու տէվլէթին մուգատտէմա մէվգրի թէտտավուլէ իսրաճ իթմիշ օլտըղը խաթիգրազ թահվիլաթընըն բիացատան թօբլանմասը յլա անլէրին եէրինէ տահա էքսիք ֆայիդալի եէնի թահվիլաթ իսրաճընը մուճիպ օլտըղը ճիհէթլէ՝ Ռուսիա տէվլէթինին ումուրը մալիյէսինի ինթիգամա գօյմասը իչին կիւզել պիր մուվաֆֆագըյէթ թէչքիլ իթտիկի կիպի, Ռուսիանըն Շարգ խաթիգրազը թահվիլաթընըն թէպտիլի մագսէտիյլէ պու տէֆա ագտ խտիմէք իւզրէ պուլընան եէնի խաթիգրազ տախի՝ պու պապտէ եէնի պիր մուվաֆֆագըյէթ տահա օլաճագ տըր։

Ռումանիատա Մ. Պրաթիանօնընը ռիյասէթի թահթընտա պուլընան «լիպէրալ» ֆըրգասընըն պիր տահա մէվգրի իգթիտարա կէլէմէմէսի, վէ Ռուսիա թարաֆտարը ատտ օլընան Մ. Գաթարճի պիր միւտտէթ պաշ վէքեալէթտէ պուլընտըղը կիպի, միւմալէյհին ինճիսալը իւզրինէ թէչէքքիւլ իտէն գապտիրէթօնընը տա Մ. Պրաթիանօնընը բօլիթիգասընա խիլաֆկիր պուլընմասը՝ Պալգան հիւքիւմաթընտան Ռումանիատա տախի՝ Ռուսիա տէվլէթի իչիւն միւսալիտ պիր հալ թէչքիլ իթմիշ իսէ տէ, տէվլէթը միւշարիլէյհա՝ օրատա տա քէնտիսինէ միւսալիտ օլան պու թէմայիւլի սուլիսթիմալ իթմէք ճիհէթինէ կիթմէյուպ, —պաթընէն պու հալլերի թէչվիգ իթմէ պիլէ—զահիրէն՝ եանի բէսմի սուրէթտէ՝ «սէյրճիլիք» հալինի կէչմէմիշ տիր։

Ռուսիանըն Սըրպիսթան վէ Ռումանիա իշլէրինտէ իլթիգամ իթտիկի պու մէսլէք պիր հիսապա միսթէնէտ տիր։

Եվրոբատա Ռուսիայա խիլաֆկիր օլան ֆըրգալարը, վէ եզճիւմէ Պուլկարիսթանտա իշ պաշընտա պուլընանլար իլէ, Աւսթրիա-Մաճառ վէ Ինկիլիզ տիրօմաթլարընը Ռուսիայա գարշը էն զիյատէ «Պալգան հիւքիւմէթլէրինի ալէթ իթմէք, վէ անլէրի եուխմագ խսթէյօր» տէտիքլէրի մայիւմ տիւր։ Ռուսիա՝ Պալգան հիւքիւմէթլէրի իլէ սամր Սլավլարա—(վէ եզճիւմէ Աւսթրիա Սլավլարը-նա)— «պէն քիմսէյի եուխմագ խթէմէմ. քիմսէյի տէ ալէթ իթմէք խաթէմէյօրըմ. պէնիմ մագսէտիմ խայրխահլրգտան իպարէթ տիր.» տէմէք արզուսընտա տըր։ Պալգան հիւքիւմէթլէրինին իչլէրինտէ դայէթ հիմիյաթքեարանէ տավրանմասը—իւչ տէվլէթլէր իթթիֆագընն վիճուտինին հասըլ իթտիկի մէճպուրիյէթտէն մասատա— պիր տէ պու հիսապըն նէթիճէսի տիր։ Ռուսիա տիրլօմաթլարը չիմտի իսմիգալա ալըշմըշ օլան Ռումանիալըլար իլէ Սըրպլըլարա, վէ եախօտ մուխթարիյէթը իտարէյէ մալիք օլան սահիր Սլավլարա՝ քէնտի հուգուգ վէ գավմիյէթլէրինի թէհլիքէտե ատտ իթտիրէճէք պիր բօլիթիգա կէօսթէրմէյինին ֆէնա նէթիճէլէրինի անլամըշլարտը։ պունըն իչիւն Ռուսիա պու պիթարաֆլըգ բօլիթիգասը իլէ՝ քէնտի տիւշմէնլէրինին իտտաալարընը Ռուսիայա մուավէնէթ իթմէլէրի միւհթէմիլ օլան ունսուրլարընն նազարընտա պիլիֆիլ չիւրիւթմէք իսթէյօր. պու պիր հիսապ տըր. վէ միլլէթլէրին պաղէն զահիրի հալտէն նէգատար գօլայ ալտանտրգլարը նազարը տուգաթա ալընը իսէ, պու հիսապըն պիւթիւն պիւթիւն եանլըշատտ օլընամայաճաղը տէրքեար տըր։

Ռուսիանըն պու բօլիթիգասընտա իքինճի պիր հիսապ տա՝ թէլաշ իլէ հասըլ իտիլէն պիր նուֆուզը, զալէյանը էֆքեարը մուճիպ օլարագ եէնէ օ սուրէթլէ մահվ օլմասը իհթիմալինին շիմտի Ռուս տիրլօմաթլարը թարաֆընտան էվվէլքինէն տահա զիյատէ նազարը տիգգաթա ալընմագտա պուլընմասը տըր։ Ֆիլիպէ հատիսէսինէն սոնրա բրէնս Ալէքսանտրը Պուլկարիսթանտան չըգմագա մէճպուր իտէն վուգուտամ՝ Ռուսիայա միւսալիտ օլմագ իւզրէ—թէլաշ իլէ—հասըլ իտիլմիշ պիր հալ իտի. ֆագաթ պու հալ պիր բուլա կկիպ կէչիպ անը միւթէագրպէն հասըլ օլան զալէյան՝ Ռուսիանըն պիր տահա Պուլկարիսթանտա նուֆուզ բէյտա ի տէմէմէսինի մուճիպ օլտու։ Քէնտի հագգ վէ իսթիգլալլարընը սէվմէկէ Պուլկարլարտան տահա զիյատէ ալըշմըշ օլան Սըրպլըլար իլէ Ռումանիալըլարընն իչլէրինտէ Ռուսիանըն բէնտիսինէ միւսալիտ ահվալ զուհուրի նի սուի իսթիմալ էյլէմէսի, տահա պէօյիւք պիր զալէյան հասըլ ի տէպիլիր իտի. Ռուս տիրլօմաթլարը՝ վուգուտաթը ճէպր ալթընտա պուլընտըրմազա չալըշմագտան իսէ՝ սէյրճի օլուպ, Ռուսիայա միւսալիտ ահվալընը քէնտի քէնտիլէրինէ գուվվէթլէնմէսինէ պէքլէմէկէ գարար վէրտիլէր. զիրա պու բօլիթիգա՝ հէյմ թէհլիքէսիզ, հէ՛մ տէ տահա գօլայ իտի.

Նիհայէթ՝ «սէյրճիլիք» մէսէլէսի նին իւչունճի պիր սէպէպի օլմագ իւզրէ՝ Եվրոբանըն չիմտիքի հալինտէ Ռուսիանը՝ մուհարէպէ զուհուրինի՝ քէնտի մէնաֆիինէ զայրը մուվաֆֆագատտ իթմէսինի իրտե իտէպիլիրիզ. չիմտի Եվրոբա իշլէրի էօյլէ պիր հալտէ տիրլէր քի՝ խուսուսիլէ Պալգան իշլէրինտե՝ Ռուսիանը պիր ազ թէչտիրը մէսլէք իթմէսի՝ մուհարէպէ զուհուրինէ գօյալրգլա սէպէպ օլապիլիր. մուհարէպէ իսէ՝ բէք չօգ սէպէպլէրէ մէպնի Ռուսիանը իշլինէ կէլմէզ. պու հալտե թէչտիրը մէսլէքէ նի՛շ-ին լիզում կէօրիլմէյիլ իտի.

* *

Սըրպիսթան վէ Ռումանիա իշլէրինտէն Պուլկարիսթան մէսէլէսինէ նազլը քէլամ իթտիկիմիզ հալտե՝ Ռուսիանը պու մէսէլէտե տէ «սէյրճիլիք» բօլիթիգասընտա տէվամ իթտիկինի միշահէտտ իտէրիզ. Պուլկարիսթան մէսէլէսի՝ կէչէն սէնէ զարֆընտա՝ բէք չօգ միւնասէպէթլէր իլէ Եվրոբանը տիւշիւնտիւրտիւ. Մ. Սթանպուլօֆ իլէ արգատաշլարը՝ էքիտէ պիրտէ զարբպ չարիալար չըգարմագա ալըշմըշ տըրլար. պու չարիալարըն Իթթիֆագը Միւսէլլէսի թէչքիլ իտէն տէվլէթլէրի իշզալ իթտիկի զէմանլարտա՝ Ռուսիանը հիչ պիր թէպլիղաթտա պուլընմայրպ պիլա հարէքէթ տուրմասը՝ «պու հալլէրին զուհուրի թապիի չէյլէր տիր» տէմէք կկիպ պիր չէյ իտի. հալ պու քի Սէն-Բէթէրսպուրկ գապկնէթօսընը ախիրէն Պուլկարիսթան իսթիգրազը հագգընտա տէվլէթլէրէ մուգու պուլան թէպլիղաթը՝ Ռուսիա տէվլէթի՝ Պուլկարիսթան իշլէրինէ սէյիր ճի օլմագտա իսէ տէ, պու մէսէլէ տէ էվվէլճէ սէրտ իթտիկի իտտաալարընը պիր հարֆընտան պիլէ վազ կէչմէյէճէկինի անլաթտը. վէ մէզքիւր տէվլէթին սոն թէպլիղաթը պու նօգթաի նազարտան թէլագգը օլընը իսէ, Եվրոբա բօլիթիգասընը թէհլիքէլի ճիհէթլէրինին պայլըճալարընտան պիրի անլաշըլը։

* *

Ումումի բօլիթիգատա Ռուսիայը՝ բէսմի սուրէթտէ սայիր տէվլէթլէր իլէ էսկի միւնասէպաթընտա պէրտէվամ պուլըրը։

1888 սէնէսի զարֆընտա Կալիցիատ հուտուտը մէսէլէլէրի Ռուսիա իլէ Աւսթրիանը միւնասէպաթընը բէք կէրկին պիր հալէ կէթիրմիշ օլտըղլարը հալտե, 1889տա պէօյլէ չէյլէր վուգու պուլմատը, Ասիաի Վասաթիտե տէ Ինկիլիթերրա իլէ հիչ պիր հատիսէ զուհուր իմմէտի.

Շիմտի պիր տէ Ռուսիա էֆքեարը ումումիյէսի գալըը. պաղը Եվրոբա կագէթալարը պու սէնէ զարֆընտա Ռուսիա էֆքեարը ումումիյէսինտէ սապրբուրգըդ ասարը կէօրմէք իսթէմիշլէր տիր. ֆագաթ պու պապտէքի չարիալարընը նէ գատար սահիհ օլտըղլարընը անլամագ օ գատար միշքիլ տիր քի՝ մէսէլէնին պու ճիհէթինի թէտգրգտան իճթինապ իտէրիզ.

## ՏՈՒԲՈՒՆԸ ՈՒՄՈՒՄԻԹԻՆ ՕՍՄԱՆԻԹԻ ԻՆ

Սալը հալ չուպպանընտա (փեռոր.) միւտտեթը իլթիզամիյէլերի միւնազիչ օլաճագ օլան Իզմիր վէ Վուրլա պալրգխանէլերիյլէ Ֆոչա վէ Գուսմա վէ Գրբռեհնիզ վէ Զագալ-Գրբունը վէ Զիլազմագ վէ Էսկի-Քէրիզ նամ տալեանլար բուսումը իտարէսինէ 306 սէնէսի մարթընտան 309 սէնէսի չուպպանընն 28ինճի կիւնիւնէ գատար 4 սէնէլիկի թօբտան վէ եա բարչա բարչա օլարագ իհայէթ իտիլմէք իւզրէ Իզմիր Տուլունը Ուսումիյէ նէզարէթինճէ միզայէտէյ գօնբլոբընընտան, պունլարա թալիպ օլանլարընն նէզարէթը մուամիլէյհա-յա միւրաճաաթ իթմէյէրի լազըմ կէլէճէյի իլան օլընը.

8 քեանունը սանի 305

## ԷԹՆՕԿՐԱՖԻ

Պահճէճիք մէքթէպի մուալիմներինէն Անդրէասեան երուանդ էֆ.ին «էթնօկրաֆի» (ազգագրութիւն) իլմինտէն պահիս օլարագ մէքթէպը մէգթիւրտէ խրատ իթտիկի, վէ կազէթամըզընն 1374 նօմէրօյը նիւսխէսինտէ տէրճ իտիլտիկի նութգընը տէվամը տըր։

### Ա. ԲԱՆԱԽՕՍՈՒԹԻՒՆ

Բաղ-ի-կէրբ և Ան-ղ-ի-կէրբ

(Շարունակութիւն եւ վերջ)

Գիտէք թէ կրօնն յոյժ անկեալ վիճակ մ'ունի անքաղաքակիրթ ժողովրդոց մէջ, չունի կանոնաւոր զարգացումն, չունի այն բարձրագոյն հեղինակութիւնն որ քաղաքակիրթ ժողովրդոց մէջ յառաջ կը բերէ միշտ սքանչելի օրինակներ անձնուրացութեան, դիւցազնութեան, վեհանձնութեան և պարկեշտութեան որք ծանօթ են մեզ վարտիրոսութիւն անուամբ։ Աւստրալիացին կրօնք չունի գրեթէ, ատուածութեան վերայ որոշ գաղափար ամենևին չունի, վերջին աստիճան դիւրահաւան է, կը հաւատայ երեւոյթներու, գիշերը բոլոր անգամներով կը դողայ երբ մինակ համբարդէ, Եւրոպացի քարոզչաց ջանքերն ի դերև եւած են այս կաշտ ցեղերուն յետամնաց մտքերուն առջեւ։ Սակայն մասնաւոր քանի մը արարողութիւններ ունին տարւոյն մէջ, տղու մը երիտասարդ լինելուն նշանն է երկու հատու ատամանց միոյն բարձումն, սոյն միջոցին տեղի կունենան նաև մարմնոյ վերայ զանազան կտումներ։ Այս արարողութեանց կընկերանան տարօրինակ պարեր էորդոդէ կոչուած, կտեալ երիտասարք խարոյկներու շուրջ խենդի պէս կը վազեն և ամենեն խայտառակ բաներն կընեն։ Ցուզարկաւորութիւնն կը կայանայ մեռեալն պարզապէս թաղելուն մէջ ձեռքերն խաչաձև ըրած և սրունքներն ծալուած։ Աւստրալիոյ հարաւային կողմը երբեմն մեռեալը կ'այրեն։ Ներկայ եղողներն մեռելոյն մորթին մէջ կը խոթեն փոկեր, չուաններ, կարծելով թէ այս ամենն անդրի աշխարհին մէջ շատ օգտակար կըլլայ մեռելոյն։ Ընկերական կազմակերպութիւն բնաւ չունին, հարկ չէ ըսել ձեզ թէ քաղաքակիրթ ժողովրդոց մէջ ո՞րքան բազմախառն է այդ ընկերական կազմակերպութեան մեքենան, այն զանազան օրէնքներն որ մեր երկրաց մէջ կ'ապահովեն մեր նիւթական և բարոյական կեանքն՝ բոլորովին անծանօթ են այս մեր անքաղաքակիրթ ցեղակցաց։ Ամենեն զօրաւորն ժամանակի մը համար ցեղին առաջնորդն կը լինի։ Աւստրալիացիք օր ըստ օրէ սպառելու վրայ են, սպիտակներու մէջ չեն կրնար ապրիլ, անապատներն կը փախչին անոնց երեսէն, և հոն կը մեռնին ան-

(290)

# ԳԸՉԸԼ ՎԱՍԻՅԷԹՆԱՄԷ

ՄԻԻԷԼԻՅԻ

ԳԱՆԱՁԻՒ ՕՐ ՄԱՅՆԹԷՐԻՆ

ՄԻԻԹԷՐՃԻՄԻ

ՑԻԳԻՐԱՆ ԱԳԱՄԵԱՆ

Գու սիւվալէ միւսաֆիր ճէվալ վէրէրէք.— էն էվվէլ եաբաճագ չէյ չու տըր. պու պէտպալաթ տէլիգանը պէրմիւթատ հանկը օտատա եաթար իտի իսէ օրատա եաթարընը հազըրլայընը... չաբուգ կիտինիզ...—տէտիքտէ, պէսլէմէ գարը՝ պու թէնպիհի իճրա իթմէք իւզրէ տիչարը չըգտը։

Միւսաֆիր տէտիկիմիզ եապանը ատտամ՝ Շուազի-լը-Բուա սթասիօնընը ի-տարէ գօմիսէրի օլուպ, սէրիան աչաղ էնտի վէ նաչէյի եօգարը չըգարմաղա էմր վէրտի։

Շըմէնտըֆէր ամէլէսինտէն իքի քիչի՝ նաչէյին պուլընտըղը արապանը իսթիւնէ չըգրպ ուսուլճաճրգ նաչէյի եօգարը գալտրրտրլար վէ եիւքլէնիպ նէրտիվէնտէն եօգարը չըգտրլար։

Մատամ Լապառ՝ գարու գանատլարընտան պիրինէ թութունարագ, քէնտի օտա գարուսընը էշիկի իւզրինտէ պէքլէյօր իտի։

Մէրգումէ գարը՝ նաչէյի կէօրիւնճէ սինրի թութտու, վէ տիւմէմէք իչիւն եանընա ավտէթ իթմիշ օլան Շուազի-լը-Բուա գօմիսէրինին եարտրմընա միւհթաճ օլտու։

Մատամ Լապառ՝ գօմիսէրէ տայանարագ, թիթրէյէ թիթրէյէ իքի ամէլէնին արգասը սըրա կիթտի, վէ պէսլէմէ գարը՝ սէրգուման ամէլէյէ միւթէվէֆանընն օտասընը կէօսթէրտի։

Գու իքի շախս՝ սիյահ պիր էօրթիւ իլէ էօրթիւվիւշ օլան նաչէյի եաթաղընն իւզրինէ վազ իտէրէք չէքիլիպ կիթտիլէր։

Տուլ գարը՝ եաթաղա տօղրու իլէրլէյիպ էլինի մէգքիւր սիյահ էօրթիւյէ ուզաթտը։

Գօմիսէր.— Ա՛հ, մատամ, մէնհուս պիր մէնգարէ կէօրէճէքսինիզ... Ալլահ աշգընա օլսուն, հիչ օլմազսա քէնտինիզի ամընլըզ պագմայընըզ, զիրա տահա զիյատէ քէտէրինիզի մուճիպ օլաճագ վէ գալպինիզին եարբսինի բիւրխուն էյլէյէճէք տիր...

Մատամ Լապառ՝ աղլայարագ.— Մէթանէթ իւզրէ օլաճաղըմ, էֆէնտի... գավի վէ սըգը տուրաճաղըմ... սօն պիր տէֆա կէօրմէք խթէրիմ...—տէտի վէ սիյահ էօրթիւյի ճէնաղէնին իւզրինտէն էօթէյէ աթտը։

Տուլ գատրն պունը՝ եաբար եաբմագ տիչարը տէհէրէթ օլարագ վէ կէօզլերի-նի իքի էլլէրիյլէ գաբայարագ կէրի կէրի կիթտի։

Մէնզարէ հագիգաթէն մէնհուս իտի։

Նաչէնին բարչա բարչա եըրթըլմըշ օլան ռուպալարընընն արա եէրինտէն բարչա բարչա օլմուշ օլան էթլէրի վէ էգիմ էգիմ օլան քէմիքլէրի կէօրունկյօր իտի։

Եալընըզ պաղը՝ թէքէրլէք ալթընա բասթ կէլմէյիպ չկնէնմէմիշ, վէ անճագ պիր ազ էթ վասէթասըյլա կէօվտէսի իւզրինտէ գալմըշ իտի։

Գէպլէմէ գարը տիզ չէօքիւպ տուվալար օգումաղա պաշլատը։

Մատամ Լապառ արթըգ պագմաղա ճէսարէթ իտէմէյօր իտի։

Մէրգումէ տուլ գարը՝ պիր սանտալեա իւզրինէ տեվրիլիպ պօղուգ պիր սէտա իլէ քէքէլէյէրէք.— Ա՛հ, պու նէ՛ տէհշէթլի չէյ... պու նէ՛ տէհշէթլի հալ...արթըգ պու տինեա պանա հարամ տըր, պու տէհշէթլի ֆէլաքէթէ պէն տայանամայրպ էօլճէճէյիմ...—տէտիքտէն սօնրա, պէսլէմէ գարըյա խիթապէն իլավէ իլէ.— Ժիւլի՛, գարուճըյա կիտիպ սէօյլէյինիզ, չաբուգ Միրօմէսնիլ սօգաղընտա տօգթօր Թօմբսընըն գօնաղընա կիթսին... քէնտիսինի պուլսուն... իգթիզա իտէրսէ պէքլէսին... ալսըն կէթիրսին... էօլճէյիմէ հրսա իտիյօրսա, եալընըզ ֆէնի գուրթարապիլիր...—տէյինճէ, Ժիւլի ալէյհաճէլէ օտատան տիչարը չըգտը։

Գէպլէմէ հէնուզ նէրտիվէնին իւզրինտէ իքէն, Մատամ Լապառ քէնտինի զայպ իթտի։

Ժիւլի ավտէթ իթտիքտէ գօմիսէր՝ մէրգումէյէ տէտի քի,

—Մատամընըզ պայըլտը... մէրգումէյի պու օտատան պաչգա պիր եէրէ կէօթիւրմէլի... ագլը պաչընա կէլտիքտէ պու մէնզարէյի արթըգ կէօրմէմէլի տիր։

Ժիւլի.— Էօյլէ իսէ, էֆէնտի, մէրգումէյի քէնտի օտասընա գատար սիւրիպ կէօթիւրմէլի։

Գուճատան գօլայ պիր չէյ եօգ իտի, զիրա Մատամ Լապառ պիր գօլթուգ սանտալեասընընն իւզրինտէ պուլընընպ, մէգքիւր սանտալեանընն այագլարը տա մագառալը օլտըղընտան, տէրհալ օ պիր օտայա նագլ օլունտու։

* *

Օգույանլարըմզընն տէրխաթը իտէճէքլէրի իւզրէ, օ կիւնիւ, եանի բազար էրթէսի կիւնիւ Տօգթօր Թօմբսընընն Բարիզատ իգամէթի միւնասէպէթիյլէ վէրէճէկի սուարէ վուգու պուլաճագտը։

Իչտու քիչատ սուարէսի բէք բարլագ օլաճաղընտան, Միրօմէսնիլ սօգաղընտաքի գօնագատա սապահտան պէտ իլէ հէր շէյ ալթիւսթ իտի։

Պիր թագըմ տէօշէմէճիլէր, եօրկանճլար վէ խանէ թէվենինէ տարր տարր էսնաֆլար էվվ տօլմուշ, քիմիսի տէօշէմէլէրի տիւզէլթմէքտէ, քիմիսի պէօյիւք նէրտիվէնի նատիտէ նէպաթալա թէվենի իթմէքտէ, քիմիսի եէնիտէն պիր թագըմ ավիզէլէր ասմագտա վէ քիմիսի տախի էօթէյէ պէրիյէ չիշէքլէր վէ եէշիմքէր վազ էյլէմէքտէ իտիլէր։

Ժագ Լակարտ իլէ Բասգալ Սօնիէնին պէօյիւք իւմիտի պու սուարէնին իւզրինտէ օլուպ, պու սայէտէ տօգթօրըն չէօհրէթինճէ թէէսիրը ազիմ հասըլ օլաճագ, վէ պէօյիւք ատամարլա տահա չօգ միւնասէպէթ բէյտա իտիլէճէք իտի։

Գու եօլտա միւնասէպէթլէր բէք գուվվէթլի օլուպ, չայէտ պաղը չիւպկեէլէր վագը օլա պիլէ, տօգթօր Թօմբսը՝ օ սայէտէ եագայը գուրթարաճագ վէ նամուսը պիր ատտամ զանն օլընաճագ իտի։

Հէյմ տէ քի՞մ անը հագգընտա չիւպկէ իտէպիլէճէքտի։

Եճնէպիլէր Բարիզէ կէլինճէ բօլիս նէզարէթի անլէրի գօլլար իքէն, մէրգումէ Ամէրիկաը մէչհուր տօգթօրա նէզարէթը մուամիլէյհա՝ հիւրմէթ ու բիայէթ իպրաղ իթմէքտէ պուլընը յօր իտի։

(Ճէլ-4)

սուաղ, այսօր 80000 հազիւ կան, հարիւր տարուան մէջ բոլորովին պիտի անհետանան։ Այս բոլոր մարմանութիւններն կրկնելու առիթ պիտի ունենանք միւս անքաղաքակիրթ ցեղից պատմութեան մէջ, վասն զի հարկ է գիտնալ թէ մարդկային բոլոր ցեղերն բարոյական և մտաւորական մի և նոյն ծագումն ունենալով, նմանօրինակ յայտնութիւններ, սովորութիւններ, բարքեր և արարողութիւններ ունին։

Աւստրալիացիներէն անմիջապէս յետոյ կուգան Բաբուները. սոքա հաստատուած են Աւստրալիոյ հիւսիսային կողմը, Նոր-Կուինէա կղզւոյն մէջ։ Բաբուացին Ովկիանիոյ մէջ Ափրիկէի խափշիկն է, կրնանք ըսել մանաւանդ իւր գուռղ մազերովն, որք բուրդի պէս փունջ փունջ կը բուսնին գլխուն վրայ և շատ խնամք կը տանին այս մասին։ Բաբուացին կը թողու իւր մօրուքը որ շատ խիտ է. կուրծքը, ուսերը, սրունքները, բազուկները թաւեղ են, և ահա ասով կը տարբերի Ափրիկէի խափշիկէն որ ընդհանրապէս լերկ է. Բաբուին գոյնը սև է. ուրիշ ցեղերու հետ խառնուածներն՝ որք Ֆոլո կը կոչուին՝ բաւական գորշագոյն են, իրենց միջին հասակն է 1 մեթր 53 սանթիմ արանց համար, 1 մեթր 50 սանթիմ կանանց համար։ Գլուխն դէպ ի վեր երկայն է, նմանապէս դէմքն. հարկ է որ գիտնաք գլխոյն այս երկայնութեան պատճառն։ Բաբուներն սովոր են նորածին մանկանց գանկերն իրենց ձեռքով երկնցնելու կամ տափակցնելու, և ահա երբ այս կերպով կը մեծնան՝ նոցա գլխոյն ձևն երկայն կամ տափակ կըլլայ։ Քիթը մեծ է, բերանը լայն և լոյ, տարօրինակ սովորութիւն մ'ունին ականջներուն ծայրը սրցնելու։ Կտուցն՝ զոր տեսանք Աւստրալիացւոց մէջ՝ աւելի տարածուած է Բաբուներուն մէջ. այս մասին աւելի վայելուչ են քան իրենց դրացիներն. զոր օրինակ անպատճառ կը ծածկուին ոև է բաներով և մերկութիւնն յոյժ հազուադէպ է։ Իրենց բնակարանք ևս բաւական ճարտարութիւն կը ցուցնեն, ունին ցիցերու վրայ հաստատուած հիւղակներ, 100 ոտք երկայն և 5 ոտք լայն և բարձր. հիւղից մէջ աստ և անդ կան տերևակոյտ բազմոցներ պառկելու համար։ Գիտէք որ բոլոր անքաղաքակիրթ ժողովրդոց կահ կարասիքն իրենց ձեռքերն են, այսպէս Բաբուն ունի իւր սուր ցիցն, աղեղն. կը տեսնէք որ ատրճան մը Աւստրալիացիներէն վեր են, վասնզի աղեղն անծանօթ էր ան նոսա։ ունին նաև քարէ դանակ և կացին, յաճախ մարդու ոսկրէ շինուած։ Զանազան հողէ ամաններ կը շինեն, ուստի շատ քիչ անգամ հում կուտեն միաբ։ Ընդհանրապէս բուսեղէն կուտեն, կուտեն նաև մողէզ, խող և ամէն տեսակ ճճիներ։ Նոյն իսկ երկրագործութեան սկսած են, շատերը իրենց համար պարտիզիկներ ևս ունին զոր կը ջրեն և այլ և այլ ուտելի տունկեր կը մշակեն։ Բաբուացին ճշմարիտ արուեստագէտ է, յիրաւի դեռ մանուկ, սակայն վերջապէս արուեստ է. ճարտար կերպով կը քանդակէ փայտը, շատ աղէկ կերգէ թմբուկով։ Նաւակներ ևս ունին սուր կացիններով փորուած բրոնզ կոչուած, 15 մէդր երկայն բայց շատ նեղ, երկայն թիակներով. եթէ նաւակը չրջի, Բաբուն չը վախնար, վասնզի ճարպիկ լողացող ըլլալով դիւրաւ կ'ազատի վտանգէն։ Այս անքաղաքակիրթ ցեղերու մերձեցումն՝ թէև դիւրին՝ այլ վտանգաւոր է. եթէ աղէկ վարուին, կ'ընդունին զբեզ, սակայն ամենափոքր պարագայէ մը կը վիրաւորուին և ըստ ամենի կը զործեն։ Սոցա ընկերական կազմակերպութիւնն դիտողութեան արժանի է. այրը ընտանեաց պետն է, և ըստ չափոյ կարողութեան՝ կիներ կ'առնու, բայց այս վերջնոց բաղդը բնաւ նմանիր թշուառ Աւստրալիացի կանանց բաղդին՝ զորմէ խօսեցանք։ Կինն իւր ծնողքէն կը գնուի նուէրներով և ամուսնութիւնը կը կատարուի կանոնաւոր արարողութեամբ։ Ի՞նչպէս տեղի կ'ունենայ մեուելաթաղն. թաղուելէն երկու կամ երեք տարի վերջ ոսկրներն կը փնտռեն քարայրներու մէջ դնելու համար. այս արարողութենէ վերջ միայն կրնան այրիք ամուսնանալ։ Բաբուներն կը հաւատան մահուանէ վերջ կեանքի մը, և յաճախ մեռելոց փոսին վրայ անձնասպան կը լինին։ Բաբուն ամէն առարկայի մէջ ոգի մը կ'ենթադրէ, կոպիճին, փայտին, ծառին կեղեւին, հիւանդութեան, խենդութեան մէջ. մանաւոր կախարդներ ունի այս ոգիներուն դէմ կռուելու համար, կախարդն իրենց լեզուաբ բ-ռ-բ կը կոչեն. կը հաւատան թէ բոլոր ոգիներն կը բնակին ծայրի մը մէջ զոր կը ցուցնեն, որուն շուրջը կը կատարեն անբարոյական պար մը՝ էջը- էջը- կոչուած։ Գիտէ՞ք ինչպէս բազմացեր են երկրիս բնակիչք. Բուրէ աստուածը զարմանալի ընկոյզ մը նետեր է երկրիս ծոցը, ուրկից ծներ են մարդիկ։ Առաջին անգամ երբ Եւրոպացիք այցելեցին Բաբուներուն, ծովային ոգիներ համարուեցան, և իբրև դերագոյն էակներ բնիկք չէին մերձենար ան կերակրոց՝ զորս Եւրոպացիք կուտային նոցա։ Ասա և անդ ունին կուռքեր, փայտեղէն պատկերներ, որք էրէչ կը կոչուին։ Ի մի բան, կրօնքը դեռ տարրական վիճակի մէջ է Բաբուներուն ինչպէս բոլոր անքաղաքակիրթ ցեղերուն մէջ. սակայն գերագոյն էակ մը երևնելու, զնա ճանաչելու դաղափարն և բնազդն կը գտնուին առ հասարակ բոլոր ցեղերու մէջ։ Պիտի վերջացնեմ առաջին դասախօսութիւնս Բաբուներուն բանատեղծութեան մէկ փոքրիկ մասն յիշելով։ Բաբուներն կ'երգեն թէ «օր մը Ծովուն բոլոր ձուկերը աղաչեցին երկրին որ երգէ, երկիրը չերգեց, վասն զի ուրիշ զբաղմունք ունէր, զարացան ձուկերը, խօսք մէկ ըրին, սկսան ա՛նքան ծեծել երկիրն որ վերջապէս տափակցաւ։» (1)

* * *

## Բ. ԲԱՆԱԽՕՍՈՒԹԻՒՆ

Մարդկային մեծ ընտանիքն՝ ուր որ բազմացաւ՝ մեծամեծ փոփոխութիւններէ անցած է մինչեւ որ հասաւ ներկայ զարգացեալ վիճակին, թէեւ դեռ կան ոչ բաղում անկարեւոր ցեղեր որք նախնական սանդուխին վերայ կանգ առած են և օր ըստ օրէ կը չիջանին անչլուէջ։ Հանգամանաց և վիճակի այդ փոփոխութիւնք մասնաւոր անուններ կը կրեն յարմար այն իշխող նիւթին կամ տարբերին որ ըստ մասին կը հայթայթէր մարդկային հօտին ապրելու և զարգանալու միջոց։ Ձեր մէջ զարգացեալ աշակերտք որ բաւական բարձր ուսումն առնու վիճակին հասած են՝ գիտեն թէ ինչպէս սկսաւ մարդն ապրիլ։ Աստուած իւր նախախնամութեան անքնին տեսութեամբ մարդոց նկատմամբ հրաշքներ կատարելու կարողութիւնն իրեն վերապահած է, չը պահանջէր որ զարգացումն ու կատարելութիւնն ոստմամբ լինին, կրնանք ըսել թէ ճակատագրական խորին գաղտնիք մը կը կառավարէ մարդոց գործերն ու իրերն և բոլոր ստեղծուածք ստեղծուելիք արարածք քայլած են և պիտի քայլեն միեւնոյն ճամբէն ընդ որ անցան մեր հաւերուն հաւերն, և ընդ որ պիտի անցնին նաեւ մեր սերնդոց սերունդներն. այսինքն նախ տղայ պիտի լինին, ի մի բան, անքաղաքակիրթ ցեղ պիտի լինին, ապա ըստ աստիճանի զարգացման պատանի, երիտասարդ, այր, ամէն օր ի մէջ անչուշտ անցած է անքաղաքակիրթ ցեղին վիճակէն մեր մանկութեան ատեն, մարդն բոլոր շնչաւորաց պէս մերկ, անպատոպար, անկեալ վիճակէ մը անցած է մինչեւ որ հասաւ այժմիւր կատարեալ զարգացման՝ շնորհիւ քրիստոնէութեան որով կը ներգործէ ի մեզ Աստուած, և շնորհիւ քաղաքակրթութեան որով մարդկային բանականութիւնն կուղղէ բնազդման խոտորումներն։ Օրքան դժուարութիւններէ, որքան անձկութիւններէ անցաւ խեղճ մարդկութիւն, և մի զարմանաք ասոր վրայ, տղայք և մանաւանդ աշակերտք որպիտի դժուարութիւնն կը քաշեն զարգանալու համար. մասնաւոր մարդանքներ պիտի կատարեն ֆիզիքական ոյժն զարգացնելու համար, մասնաւոր կրթութիւն՝ բարոյական ոյժն ամրապնդելու համար, մասնաւոր լոյս պիտի հայթայթեն սիրտն ու միտքն լուսաւորելու համար։ Ընդարձակ անապատներ, լերկ ու չոր անտառներ, անպատուղ դաշտեր տարածուած ամէնուրեք, խեղճ մարդն ի՞նչպէս ապրի, գործիք չունի հողն իրեն հպատակեցնելու համար, ճարտարութիւն չունի լեռներէ՝ գետերէ անցնելու ևս աւելի երախտաւոր բնութեան հանդիպելու համար, այսպէս յետ անկման Ադամայ մարդկութեան նախկին վիճակն ստորին վիճակ մ'է, պարզ բնութեան վիճակ մը։ Երկրորդ ժամանակամիջոցին մէջ հազիւ մարդն կըրնայ մտածել թէ քարն կրնայ օգտակար ըլլալ իրեն, սուր քարն ըստ բաւականին կը գործածէ իւր պիտոյից հայթայթման համար։ այս ժամանակամիջոցին կըսեմք «բրոնզ»։ Աւելի բարեյաջող ժամանակաց հանդիպեցաւ մարդկութիւնն, ո՛վ գիտէ ի՞նչպիսի զարմանալի և երջանիկ գիւտով մը մարդ յաջողեցաւ ձեռք ձգել երջանկութեան և դիւրակեցութեան պատուական տարր մը՝ երկաթն, որով ի սկզբան թէ և անհեթեթ և տձեւ գործիներ ձեւացուց, սակայն բաղդատմամբ նախնի դարուց անկեացութեան մարդը Եէ-ռի դարէն սկսաւ ապրիլ, կը նանք ըսել. յետոյ յաջորդաբար եկան դէպի՝ «բրոնզ» դարեր։ Եւրոպական քաղաքակրթութեան ներկայ դարն կրնանք կոչել Ը-ոց դար, յորում մարդկութիւնն կը ջանայ կատարեալ զարգացման մը հասնիլ և այսպէս լրացուցեալ իւր Եդեն կամ իւր խորհրդոց բարձրագոյն ծայրն ընդգրկել։ Այս բանախօսութեան մէջ այնքան ընդհանուր տեսութիւն մը բաւ համարելով անցնիմք մեր բուն նիւթոյն, անքաղաքակիրթ ժողովրդոց անուանակարգութեան և պատմութեան։ Մեր ընտրած կարգաւն նախ պիտի խօսինք Մելանեզիացւոց վրայ և ապա Պոլիմանեզիոյ վրայ։

(Շարունակելի)

Երուանդ Տ. Աղբերեան


ԻՒՍԿԻՒՏԱՐ ՀԱՐԻԳՋԷՏԷԿԵԱՆԸՆԱ

## ԻԱՆԷ

| | ԳՐՇ. |
|---|---|
| Էվվէլճէ իլան օլունան | 147093 |
| Խրտիվը սապրդ Իսմայիլ բաշա հաղրէթլէրի | 2000 |
| Հասան Ֆէհմի բաշա հաղր. | 500 |
| Տէֆթէրը Խագանի Նէզարէթինէն | 2821 |
| Միւքիրէ Թէգաֆուտ սանտըղընտան | 1500 |
| ճէման | 153913 |



## ԹԷՎՖԻՀԱԹ

Սէլանիք վիլայէթի տախիլինտէ քեսին Վասինա գազասը գայմագամլըղը՝ Մարէթէնիման գայմագամը սապրդ Հաֆըզ Ահմէտ էֆ.յէ,

Գիթլիս վիլայէթի տախիլինտէ քեսին Գուլպ գազասը գայմագամլըղը՝ մէրքէզ աշար միւտիրի սապրդ Իսմայիլ էֆ.յէ,

Գալրքէսեր Նիյապէթի՝ սապրդ Գալաթա գատրսը Մէհմէտ Սաատէտին էֆ.յէ,

Եսքիշէհիր վիլայէթինտէ Միրէֆթէ գազասը Նիյապէթի՝ սապրդ Էորէմիտ Նափպի Մէհմէտ Թէվֆիգ էֆ.յէ,

Էրկէնի Մատէնի Նիյապէթի՝ սապրդ Միլոս Նափպի Ալի Բիզա էֆ.յէ,

Ենգարէ վիլայէթինտէ Նալը Խան գազասը Նիյապէթի՝ սապրդ Ախմաբոյու Նափպի Իսմայիլ Հագգը էֆ.յէ,

Գասթամունի վիլայէթինտէ Այանճըգ Նափպիկի՝ սապրդ Շիլէ Նափպի Մէհմէտ Նազմի էֆ.յէ,

Խարբուրթ վիլայէթինտէ Ագչատաղ գազասը Նափպիկի՝ սապրդ Կերէտէ Նափպի Մուսթաֆա Խուլուսի էֆ.յէ Թէվֆիհ պուրբրմբշ տբր։

ՏՕԳԹՕՐ ՃԷԼԱԼԵԱՆ



## ԲԺԻՇԿ ՇՐԷԲԷՐԻ

ԱՌՈՂՋԱԲԱՆԱԿԱՆ ԵՒ ԲԺՇԿԱԿԱՆ

## ՄԱՐՄՆԱՄԱՐԶՈՒԹԻՒՆ

Առանց քորձի

Արանց, կանանց եւ տղայոց համար

45 ՊԱՏԿԵՐՈՎ

Հրատարակիչ գրավաճառ

Վ. Ց. Մարգարեան

Ահաւասիկ գիրք մը որ թէ՛ առողջին եւ թէ՛ հիւանդին միանգամայն պիտանի է։

Առողջ ես, կուզե՞ս առողջութիւնդ վչտատեւ ընել եւ միշտ կայտառ ապրիլ, կը փափաքի՞ս մանչ եւ աղջիկ տղայոց մարմինը զօրացնել, հետեւէ Գերմանացի բժիշկ Շրէբէրի եւ նորա ցոյց տուած շարժումներն ի գործ դնել տուր։

Հիւանդ ես, կուրծքդ, գլուխդ կը ցաւի եւ կամ շնչարգելութիւն, մաղձոտութիւն, մելամաղձոտութիւն, անդամալուծութիւն, թոքերու տկարութիւն, դժուարամարսութիւն, որովայնի պնդութիւն, թանչք, թուլութիւն, երազափորձութիւն ունի՞ս, ջանայ ճշդութեամբ գործադրել Գերմանացի բժշկին պատուէրներն։

Սոյն գիրքն կը վաճառի ամեն գրավաճառաց քով, ի գին 5 ղրուշ։

5—1



## ԵՐԿԱԹԱԳՈՐԾՆ

Լիմոնեան Քերովբէ էֆ.նին էսէրը գալէմի պուլլան ԵՐԿԱԹԱԳՈՐԾՆ նամ էրմէնիէ բօլան՝ 2 ճիլտ օլարագ խիթամ պուլմուշ օլուպ, կէրէք մաթպասմըզտա վէ կէրէք Պաղչէ գաբուսընտա սուճու Պօղոս վէ Յակոբ աղալարրն տիւքքեանլարընտա վէ Աշեան, Մարգարեան վէ Զարդարեան քիթապճը տիւքքեանլարընտա վէ սաիր քիթապճրլարտա 2 ճիլտի 15 ղ. ֆիյաթլա ֆիրուխթ իսիլմէքտէ օլտըղը իլան օլընը։



## ՍԳՕԹ ԵԱՂԸ

Տէրսաատէթ 13 դեկտ. 1888

Մ. Սգօթ վէ Մ. Պօղոս,

Սըքիթը ըչսմկէտ հասէպկէ սիզին քիրէճ վէ սօտա իրօֆսֆիթլի Մօրինպալըգ եաղընը Թէնրիպէ իթմէկէ վէսիլէյաղ օլամամագտա խէմ տէ, սաիր աթրպպա Թարաֆընտան վագը օլան Թէնրիպէլէրտէն վէ քէղա պիզիմ խասթախանէլէրիմիզտէ պաղը աթրպպայա իհրա իթտիրտիկիմ Թէնրիպէլէրտէն անկաշրլարընը կէօրէ, սիզին մէգքիւր Թէրթիպլինիզ խասթալար Թարաֆընտան գալայըգլա ալընմագտա, վէ պիր խայլը զէմանտան պէրու ֆէնընը Թըպպըն իչպու Թէրթիպտէ կէօրմիւշ օլաբղը պիզիմիմէ մուհասէնաթ Թէպէյյիւն իթմէքտէ սիր։

Սէր Թապիպը հազրէթը Շէհրիյարի

ՏՕԳԹ. Լ. Լ. ՄԱՎՐՕԵԼԵՆԻ ԲԱՇԱ


( 28 )

# ԿՕՐՏՕՆ ՀՐԱՄԱՆԱՏԱՐԸ

ՀԵՂԻՆԱԿ

ՖԵՐՈՎԲԷ ԼԻՄՕՆՃԵԱՆ

—Ո՛չ, ընդ միշտ ձեզի պիտի հնազանդիմ։

—Լա՛ւ, զաւակս։ կ'երեւի թէ դուք արդէն այս անարդ արհեստին համար ծնած մէկը ըլլալու չէք։

—Ուրախ եմ որ այսպէս կը խորհիք։

—Ուրեմն պէտք է որ հրաժարիք անկից։

—Շատ անգամ մտածեցի այդ բանը։ բայց վերջապէս մարդս ապրելու և իւր խեղճ մօրաքոյրն ալ ապրեցնելու պարտաւոր է, երբ անիկայ իրմէ զատ ապաւէն մը չունի։

—Եթէ ձեզի ապրելու ուրիշ միջոց մը ցուցնե՞մ։

—Նախախնամութիւն մ'էք դուք, պարո՞ն։

—Հիմայ ո՞ւր պիտի երթայիք։

—Նաւ մը՝ որ կ'սպասէ Նաւահանգստին բացերը։

—Այս վայրկենէս պէտք է որ ծովահէնութիւնը թողուք։

—Կը հնազանդիմ հրամաննուդ։

—Մի՛ կարծէք թէ չոր հրաման մ'է ձեզի տուածս։ հիմայ ձեզի 100 Անգլիական ոսկի պիտի տամ, որպէս զի Անգլիա վերադառնալով ապրուստի ուրիշ միջոց մը ճարէք։

—Շնորհակալ եմ, ազնիւ պարո՞ն։ բայց ողորմութիւն ստանալը, ձեռք բանալով մուրալէ աւելի ծանր կուգայ ինձ։

—Ձեզի ողորմութիւն չեմ տար այդ դումարը, այլ միայն իբրև փոխ դրամ, յետոյ կրնաք հատուցանել զայն ինձ։

—Բայց ես ե՞րբ կրնամ տեսնել զձեզ նորէն։

—Դուք ո՞ւր պիտի հաստատուիք։

—Միտքս Լօնտոն հաստատուիլ է։

—Ես ալ վերջապէս հոն պիտի հաստատուիմ, կրնանք օր մը իրար գտնել նորէն։

Ուիլեըմ Հարթընի ազատարարը, խոստացած հարիւր ոսկին իրեն յանձնելով զինքը տարաւ ողջ առողջ յանձնեց նաև այն մակոյկը, որ Ծովահէնին վերադարձին կ'սպասէր։

Այդ ազատարարը և վեհանձն մարդը, Ծերունի Նիկոն էր, որ այն ժամանակները օրիորդ Մաթիլտի հետ Սպանիա կը գտնուէր։

Երկու տարիէ աւելի էր որ Ուիլեըմ Հարթընն և Նիկո, մէկ մ'ալ իրարու երես չէին տեսած։

Հէնրի Ֆայրպրանտի և Ծերունի Նիկոի միջեւ տեղի ունեցած մենամարտի դիչերը, Ուիլեըմ Հարթընն իւր բանեցուցած գինետունը դացելով, լապտերը ի ձեռին կանցնէր այն ամայի փողոցին, ուր ինկած էր օրիորդ Մաթիլտի պաշտպանը։

Նախկին ծովահէնը առանձին էր և երդ մը մրմնջելով իւր ճամբան կը շարունակէր, երբ մէկէն ի մէկ գետինը տարածուած զանգուածի մը առջեւ կանգ առաւ։

Երդը դադրեցաւ բնականաբար։

Լապտերը՝ զանգուածին ճիշդ քովը բերուեցաւ։

Դիակ մ'էր անիկայ։

Այսինքն Ծերունի Նիկոին դիակը։

Ուիլեըմ Հարթընն, լապտերը անոր մոխիրի գոյն առած դէմքին մօտեցուցած ատեն ճանչեց այն օտարականը, որ երկու տարի առաջ իւր կեանքը ազատած էր Պարչելօնայի մէջ չորս հուժկու Սպանիացւոց դանակներէն։

Եւ այն մարդը որ անդադար կը փնտռէր Լօնտոնի մէջ, իւր շնորհակալութիւնը կրկին անգամ անոր յայտնելու, և անոր «փոխ տուած» 100 ոսկիին մէկ մասը իրեն վերադարձնելու համար, որովհետեւ հիմայ Մունլայթի գինեպանը իւր գործերը քիչ շատ կարգի դնելու յաջողած էր, այն մարդը՝ այն բարերարը կ'ըսենք, իւր առջեւ գետին տարածուած կը տեսնէր անշունչ և իբրեւ պարզ դիակ մը։

Ուիլեըմ Հարթընն, նախ և առաջ յուսահատութենէն ձեռները դըլխին զարկաւ, և այս գործողութեան միջոցին լապտերը գետին իյնալով՝ խորտակեցաւ, ապակիները ցիր ու ցան սալայատակին վրայ թափթփուեցան, և ողջ գինեպանն ու մեռեալ սպասաւորը՝ կատարեալ մթութեան մէջ մնացին։

Հարթընն իւր ազատարարին և բարերարին դիակը երեսի վրայ թողելով առնել քալելու կարող մարդերէն չէր, թէպէտև ինքը ծովահէն մը՝ այսինքն ծովու գող մը եղած էր։

Անկից զատ, ծովահէնութեան անարդ կեանքի մէջ, վիրաւորիլ և մեռնիլ ըսուած բաները՝ սովորական բաներ ըլլալով, և Ուիլեըմ Հարթընն ինքն ալ այդ սովորական արկածից շնորհիւ յաջողակ վիրաբոյժ մը դարձած և այս կերպիւ իւր ընկերակիցներէն շատերուն կեանքը փրկած գտնուելով, չէր կրնար ծերունի Նիկոի դիակէն իսպառ հրաժարիլ, առանց իւր գիտութեան մի փորձ ընելու անոր վրայ։

Ուստի առանց ժամանակ կորսնցնելու, սպանեալին դիակը շալկեց և մեծ դժուարութեամբ իւր տանը ճամբան ձեռք առաւ։

Նախկին ծովահէնը այնչափ յուզեալ և մտաղբաղ վիճակը մէջ էր, որ չէր կրցած նշմարել թէ խոշոր շուն մը կը հետեւէր իւր քայլերը մինչև աղքատիկ բնակարանին դուռը։

Ուիլեըմ Հարթընի տան մէջ միայն իւր մօրաքոյրը կար, որ անոր ներս մտած ատեն շալակին վրայ դիակ մը տեսնելով սարսափեր էր։

Այդ սարսափը չէր հետեւեր այնչափ դիակին տեսքէն, որչափ այն չարաչար կարծիքէն թէ իւր քրոջը տղան, դողութեան նախկին արհեստը վերստին ձեռք առած ըլլալու էր։

Խեղճ Հարթընն դժուարաւ կրցաւ համոզել պառաւ կինը, թէ այն դիակը անվնաս դիակներէն էր, իւր ազատարարին և բարերարին դիակն էր, և թէ իւր ըրածը պարզ մարդասիրական պարտաւորութեան մը գործադրութիւնն ըլլալով, միասակար հետեւանք մը չէր կրնար ունենալ։

Վիրաբոյժ նախկին ծովահէնը իւր դժուարահաւատ մօրաքոյրը հանդարտեցնելու հաղիւ յաջողելէն ետեւ, նաև յաջողեցաւ ամենամաքուր անկողինը պատրաստել տալ անոր, որուն վրայ տարածուեցաւ Նիկոի մարմինը։

Նախնական փորձերն ու խնամքները քիչ մը յոյս կուտային Ուիլեըմ Հարթընի, անանկ որ, գործակալ Սմիթ, օրիորդ Մաթիլտ, միւս երկու գործակալք, և հաւատարիմ Պրտհաուսը իւր աղքատիկ տունը այցելած ատենին, արդէն կենդանութեան նշան մը նշմարելու կարող եղած էր դիակին վրայ, թէպէտև խիստ տարտամ և անորոշ նշան մը եղած ըլլար անիկայ։

Հարթընն՝ ամենայն պարզութեամբ և ամենայն անկեղծութեամբ պատմեց եղածը գործակալ Սմիթին, որ առաջին տեսութեամբ ճանչեր էր Մունլայթ անուն գինետան պետը։

(Շարունակելի)

## ՍԱՐՐԱՖԻՏԷ
### ԷՎՐՕՊԱ ՊՕՐՍԱՄԸ

Լոնտրա 20 յունվ.

| | |
|---|---|
| Ռնկիլ. էսկամը ինկ. Լիր. | 097-1/2 |
| Օսմ. էսկամը աչքլուրը | 40-1/2 |
| » » գաբանտը | 24- |
| » » Սէրի Ա | 17-3/4 |
| » » » Պ | 24-7/8 |
| » » » Ս | 17-3/4 |
| Օթօման 1871 | 94-3/4 |
| Օսմանլը Պանգասը | 11-3/8 |
| Բուսիա խոթիգրապը | 103-1/2 |
| Մբսբը տուլ. մուրթանլուչ | 92-3/4 |
| » հմթիպապը | 104-3/8 |
| Տարբա Սանկէ Մբսբը | 82-7/8 |
| Թոլիլա խոթիգրապը | - |
| Մաճաուխթ. էսկամը 1877 | - |
| Գամպիռ Բարիզ 3 այ վասէ | 25-47 |

Բարիզ 20 յունվ.

| | |
|---|---|
| Ֆրանս. էսկ. 3 % ֆր. | 87-35 |
| » » 4 1/2 % | 106-82 1/2 |
| Եգիպտ Օսմ. էսկամը աչքլուրը | 17-95 |
| » » գաբանտը | 17-95 |
| Մէտոպոլիթ | |
| Սէրի Պ. | 24-30 |
| » Ս. | 18-05 |
| Բուսիկի ռումինարֆէրի | 75-75 |
| Օսմանլը Բէժիսի էսկամը | - |
| » Պանգասը | 524- |
| Գրէտի Լիսնէ | 712-50 |
| Գրէտի Ֆոնսիէ | 1300- |
| Գոնթուար տէսգոնթ | 610- |
| Սիվիլիչ ագահոնը | 2275- |
| Բուսիա 5 % 1877 | - |
| Իթալիա էսկամը | 93-35 |
| Մբսբը Ֆոնս. մութանբուտ | 469-37 1/2 |
| Եուսան 5 % 1879 | 463 75 |
| Գամպիռ 3 այ վասէ | 25-26 |

Վիէննա 20 յունվ.

| | |
|---|---|
| Լոնտրա իւզէրինէ գասպրս | 118-70 |
| Բուսիկի չրմինարֆէրի ֆի. | 38- |
| Օսմանլը Բէժիսի աքսիոնը | 118- |

ԴԱԼԱԹԱ ՊՕՐՍԱՄԸ

| | |
|---|---|
| էսկ. ուս. տուն ագչ. գար. | 19-20 |
| » » » էն եուքսէք | 19-22 |
| » » » էն աչաղը | 19-20 |
| Գու սապահ աչքլուրը գ. ք. | 19-20 |
| Խոթիգրապը տասիլի տուն գար. | 45-13 |
| » » » էն եուքսէք | 45-24 |
| » » » էն աչաղը գ. ք | 45-13 |
| » » » աչքլուրը | 45 11 |
| Մբսբը մութթահրութ գար. | - |
| Գու սապահ աչքլուրը | - |
| Սէրի Ա. | 40- |
| » Պ. | 23- |
| » Գ. | 19-20 |
| Բուսիկի չրմինարֆէրի | 74-12 1/2 |
| Ագչէ ֆալվի | 7- |
| Բէբոր Ղրշ. | 32- |
| Հէվալէսիզ » | 30- |

ՊԱՆԳԱ ԱԳՍԻՕՆԱՐԸ

| | |
|---|---|
| Գրէտի ժէնէրալ | 3-22 |
| Օթամպոլ պանգասը | 7-08 |
| Սօսիէթէ ժէնէրալ | 4-19 |
| Թրամվայ | 4-70 |

ԱԳՋԷԼԷՐԻՆ ՖԻՑԱԹԸ

| Օսմ. լիրասը 100 ղրշ.տան | Ղրշ Բբ. |
|---|---|
| Պէյազ մէճիտիյէ ֆարգը | 108-20 |
| Մէճիտիյէ » | 100-20 |
| Պեշլիք » | 103-10 |
| Ալիբէյրգ » | 103-10 |
| Ինկիլիզ լիրասը | 110-13 |
| Ֆրանսզ ալթունը | 87-28 |
| Բօլ | 91- |
| Գրէմից ալթունը | 81-10 |
| Գարպոն գայմէսի | 03-28 |

ԹԱՍՖԻՑԷ ՔԵԱՂԸՏԸ

| | |
|---|---|
| 20 ) լիք քեաղբտ | - |
| 50 ) » » | 09-10 |
| 100) » » | - |
| 500 ) » » | - |
| 1000 ) » » | 08 10 |
| 10 000) | - |

## ՏՕԳԹՕՐ ՊԱՊԱԵԱՆ

Տօգթօրը մուամիլէյՀ՝ լավութա (էպիլիք), ապահ թէնասուլյէ, բահիմ, իտարտ եօլլարը վէ չօճուգ խասթալզ-լարը իչին սիթէլասոռիս («բէոռ-լէռ») օլուպ Բարիզտէ իբմալը ֆէյնն իլի Պէյօղլունտա Պէյիլք Բարմագ—Գարուտա 5 նուամէրօ իլի մուրագդամ մուայէնէ-խանէսինտէ հէր կիւն էօյլէնտէն սաաթ 11է գատար խասթա գապալ իտէր, վէ չարչէնպիկ կիւնլէրի տաբի միւհթաճլյնի մէճմանէն թէտավի իտէր, վէ քէմաֆիսասլզգ սապահլարը սաաթ 5է գատար Գարբքէօյինտէ Մօտա ճատէսինտէ վագը խանէսինտէ պուլլնը։
25—24

Մագպուլ Իպրահիմ բաշա վագֆրնտան Սէլանիքտէ Պարօ մահալլէսինտէ մալիմ էլ հուտուտ պիր պապ մահլիւլ խանէ պիմիւզպէտէ 64400 ղշ. պէտէլ իլէ մահալլի թալի պի իւզէրինտէ պուլլնտրզընտան մէզքիւր խանէյէ պէտելը մէզքիւրտէնզի յատէյէ թալիպ օլանլարն թարիխը իլանտէն իսի իպարէն պիր հաֆթայա գատար 100տէ օն նիսպէթինտէ թէէմին ապչէսինի միսթահրպէն Տէրսաատէթճէ էվգաֆը Հիւմայուն նէզարէթը ճէլիլէսի մուհասպէյի ումումիյէ իտարէսինէ վէ մահալլնճէ մէճիլիսը իտարէյէ միւրաճաաթ էյլէմէյէրի իլան օլունը։
1 Քեանունը սանի 305 5-5

ՔԻՐԱԼԸԴ ՏԻՒԲԵԱՆ

Սամսթիա ճատուէսինտէ Ադարճա Զէյմէսի իսթիխսալինտէ քեահն տէրունինտէ պիր օտա, պիր մահպաս, պիր գուլու վէ պիր ապտէսթխանէյի միւշթէմիլ քարկիր պիր տիւքքեան քիրայա վերիլէճէկինտէն, թալիպ օլանլարը մահպասամզա միւրաճաաթ էյլէմէյէրի իլան օլունը։
5—4

## ԻԼԱՆԱԹ
### ՊԱՊԸ ՍԷՐԱՍՔԷՐԻ
ճանիպը ալիսինտէն

(Նուամէրօ 1)

Պէյգօղ տէպպաղխանէսինտէ միւթէրաքիմ օլուպ ֆիրուխթ օլունաճագ սրղրը արընթբսը
1000 քիլօ
պէհէրի 20 բարա.
Բուսուլա թապլնա մախսուս էլվան քեաղբտը
35 թօք
պէհէր թօքը 35 ղրշ.
Բուսուլա թապլնա մախսուս պէյյաղ Վէնէտիք քեաղբտը
32 թօք
պէհէր թօքը 100 ղրշ.
Միւպայաա վէ ֆիրուխթ օլունաճագ պալատէ մուրագդամ իբի գալէմ էշեայա թալիպ օլանլարը քեանունը սանինին ութգունճը կիւնիւ մագամը Սէրասքէրի Լէվգիմաթը Ումումիյէ տաբէսինէ կէլմէյէրի իլան օլունուր։
6 քեանունը սանի 1890
2—2

### ՊԱՊԸ ՍԷՐԱՍՔԷՐԻ
ճանիպը ալիսինտէն

(Նուամէրօ 2)

Վանտա պուլունան սատիրը Շահանէնին պիր սէնէլիք իտարէսի իչիւն մահալինճէ մէվգի մրանագասա պուլունան երզագը միթէնէվվիէնին պուրաճա իթասընա թալիպ օլանլարը թարիխը իլանտան իթիպարէն պիր հաֆթայա գատար մագամը Սէրասքէրի Լէվգիմաթը Ումումիյէ տաբէսինէ կէլմէյէրի իլան օլունուր։
7 քեանունը սանի 1890
3—2

### ՊԱՊԸ ՍԷՐԱՍՔԷՐԻ
ճանիպը ալիսինտէն

(Նուամէրօ 3)

Լահիվէրտ նէֆէրաթ չուհասը
75000 մէթրօ
պէհէրի 19 ղրշ.
Պօղ էնլի ապա
20000 մէթրօտան 25000 մէթրօ
պէհէրի 22 ղրշ. 30 բարա.

Նիզամիյէ էլպիսէ անպարը իչիւն հէման թէսլիմ օլունմագ իւզրէ միւնագասայա գօնուլան պէր վէճհը պալէա իբի գալէմ էշեանդն քեանունը սանինին օնընճը չարչէնպիկ կիւնիւ գարարը գամիսի վերիլիպ վէ էրմէսի կիւնիւ տաբի եիւզրէ պէշ թէնգիլմէը գապուլ օլընանաճդընտան, թալիպ օլանլարը մագամը Սէրասքէրի Լէվգիմաթը Ումումիյէ տաբէսինէ կէլմէյէրի իլան օլունը։
8 քեանունը սանի 1890
2—1

Իւզէրի եէչիլ չուհա գարը սանտրգ, ատէտ 11, պէհէր ատէտի 36 ղրշ.
Տէրի գարը թահթա սանտրգ, ատէտ 60, պէհէր ատէտի 25 ղրշ.
Սարը սահթիան ագչէ քէսէսի, ատէտ 350, պէհէր ատէտի 7 ղրշ. 30 բարա։
Սիբրբէի հիւմայուն իչիւն միապայասընա լիւզում կէօրիւնէն պալատէ նէվ ու մրդ տարլարը մուրագդամ 3 գալէմ էշեա՝ զիլյրէրինտէ սուհարբէր ֆիլթալա թալիպլէրի էօսմանլէէրինտէ պուլլնարդընա, վէ չէհրը ճարիի Բուսմինն 15ինճի բագար էրմէսի կիւնիւ սաաթ 9ա գատար հէր գաչ բարա վէ էրմէսի սալը կիւնիւ քեզալիք սաաթ 9ա գատար 100տէ 5 թէնգիլ օլընը իսէ գապուլ օլընրպ անտէն սօնրա թէնգիլ գապուլ իտիլմէյէճէյինէ պինանէն, նօգսանլարը յա իթա իմմէք վէ սահա զիյատ մալիմամի ալմագ իսթէյէնէրին՝ մէճիլը իտարէի էվգաֆա միւրաճաաթ էյլմէմէյէրի։
8 քեան. սանի 305 3-1

## ՄԻՇՏ 10 ՂՐՈՒՇ

ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹԻՒՆ ՏՊԱԳՐՈՒԹԵԱՆ

# ԱՅՑԵՓԱՐՏԻ

(Ամէն լեզուաւ)

Ֆրանսական ընտիր բարտ. Այցետոմսի յատուկ նուրբ եւ սիրուն գրեր. Ազնիւ ճաշակ. Մաքուր եւ խնամեալ աշխատութիւն:

Դիմել
Տպարան Գ. Պաղտասդեան
Ցակոբեան խան, Կ. Պոլիս:

## ՕԹԱՄՊՕԼ ՇԷՀԻՐԻՆԻ
### ԹԷՆԳԻՐ ՇԻՐԲԷԹԻ

Օթամպօլ հավա կապը Շիրբէթիինին՝ կապ պօրուլաբը վաղ իթիմէք ամէլիյաթը խիթամ պուլմագ իւզրէ օլտուղընտան, թարիֆապը մուճիպինտէ զայէթ իտարէլի օլան իչպու ուսուլը թէնգիրիյէ իսթիմալ իթմէք խութէյէնէրը շիրբէթը մէզքիւրէ յէ միւրաճաաթ իտէպիլիրէր։

Խանէ վէ էպինէյէ սահրէյէ ուզաթբլաճագ խուսուսի կապ պօրուլաբընն պէտելի, վէ մահալինտէ վազ ու թէբքիպի մէսարիֆի զայէթ ճէլի օլուպ, ութիտէքի թարիֆպայ նազարէտէ էհալինին էն միհնճամ սընբքը պիլէ պուլ կապը խութիմալ իտէպիլէճէք տիր։ Բր.

| | |
|---|---|
| 4 մմմ գուվվէթինտէ 1 սաաթ եանան կապ | 2 3/4 |
| 5 » » » » » » | 3 1/4 |
| 10 » » » » » » | 6 1/2 |

Պու հիսապճա պիր սաաթտա զայէթ բարլագ օլարագ հավա կապը եագանլարընն 2—3 բարա անճագ սաբի իտէճէքլէրի, վէ պունանան մնատա սու կապը վէ գէ յեին եագանլար կիպի լամպա վէ շէյէ վէ «կլօպ» վէ ֆիթիլ կիպի գրբլբը վէ պիճէբ շէյլէր տայմա սաթը ալմպա վէ հեր կիւն շէյէ վէ կապ թէմիզլէմէկէ մէճպուր օլմայանագլարը վէ եալընընը մուսուլաը ալբդ գաբամագլա իբի կէօրճէքլէրի տերքեար տր։

Պունանան մնատա էքսեր եանկընարընն սու կապընանան նէշէթ իթտիկի մալիւմ օլուպ, հավա կապը շիրբէթի իսէ միւհէքէմ պօրուլար վաղ իթիմէքտէ օլտուղընտան, պունլարտան հիչ պիր եանկին թէհլիքէսի օլմտրզր, վէ եկէր հավա կապը պուլընան պիր խանէ վէ եա տաիրէտ տիկէր պիր սեպեպտէն եանկընան զուհուր իտեր իսէ պիլէ, հավա կապը պօրուլարընը բաթլամագ վէ երիմէզ օլտրզը վէ մէլեսնյարտա մալ վէ եէնա տալու օլան խանլարա հավա կապը ալընը իսէ մալ սահկիպէրի եանկընան էմին վէ բահամ օլաճագլարընա շիւպհէ օլմտրզր տերքեար տրբ։ Վ ալիտէ խանը կիպի պէզիյիւ խանլարա հավա կապը ալընճագ իսթէէնիլիպ տէ չօգ ապանէ պուլընը իսէ, շիրբէթ՝ էն միւհէքէմ կապ պօրուլարընը մէզքիւր խան գաբուլարընա գատար մէճճանէն թէտահա իտէճէք տիր։ Անճագ հավա կապը սատաբ իսթէյէնէրէ՝ ալէթը մէզքիւր իւճէրթլէ վէրիլէճէք, վէ պէհէր ինկիլիզ միքեապ (խորանարգ) պաղը հավա կապը իչիւն լիրա 100 ղրշ. հիսապլյա 40 ղրշ. ալընճագ տրբ։

Պէզյէ ումումա ֆահտէլի վէ իտարէլի պիր ուսուլտէ ըշրգ եաղմագ իչիւն մէզքիւր կապ շիրբէթինտէ ապտեն օլմագ իսթէյէնէր՝ Խալիֆատաա Օսմանլը Պանգասը գաբշրսընտա Պէրքէթ խանընտա շիրքէթը մէզքիւրէնին իտարէի ումումիյէսինէ, վէ եասատ Օթամպօլաա Տիվան եօլընտա Ֆիրուզ աղա մահալլէսինտէ 138, վէ Տիրքեալէր Ալբասընտա Գալէնտերխանէ մահալլէսինտէ 67, վէ Գումգապու Ճատտէսինտէ Պայի Բաշա եօղուշընտա 168, վէ Ֆէնէրբահ մէշրանտա Ապտի չավուշ մահալլէսինտէ 12 նուամէրօլը շիւպէլէրինէ միւրաճաաթ իթմէլի տրբէր։

## ԲՔՏԻՎԱԾԷ Վ ԷՔՕՐԱԼԱԲՔ
## ԻՏԱԼԻՈՅ

Պէհէրը հաֆթա օլարագ Տէրսաատէթլէ իսքէնտէրիյէ վէ Սուրիա պէյնինտէ սիւրաթ բօսթասը։

Է բիրբէրյա գաբատանը թահթը գօմանտասաբա Պէհէրա նամ վաբօր 1500 թօնէլաթօ համուլէսինտէ վէ 300 պաբկիր գուվվէթինտէ օլարագ ալաֆրանկա յուվրը 22ինճի չարշէնպիկ կիւնիւ էքսէնտէն սօնրա պաֆը. սատաթ հատ Տէրսաատէթտէն հարաքէթլէ ԶԱՆԱԳԴԱԼէ, ՄԻՏԻԼԻ, ԻԶՄԻՐ վէ ԲԻՐԻՆՃԻ օրրայարագ բազար էրթէսի սապահլյրը 4 պուլուգ կիւնտէն ԻՍՊԱՆՏԻՐԻՑԻՑ մուվասէլէթ իտէճէք տիր։

Եօլճու պիլէթլէրի ֆամիլեասա վէ կիրպիկ կէլմէ ալընարգտա, թէնգիր ֆիսթալա ֆիբրուէթ օլանուր։

Վ աբօրտա պիրինճի սընքի սուֆրա թագը մ, պանեօ օտաաը, հէգիմ վէ խրամէճի գաաբն վար տրբ։

Եինէ բօսթահ մէզքիւրէնին ԻՍԿԷՆՏԻՐԻՑԷ-ատէն հէր չարչէնպիկ սապահլյրը հարէքէթ իտէն Պերիլեթիւչ Շամ վաբօրլարը տօպրու ԵԼՖՕ.յա հարէքէթ իտուպ ԻՍԿԷՆՏԻՐԻՑԷՆ 44 սաաթտա ՊԷՅՐՈՒԹա վասլ օլուբ, վէ ԹՈՐՊԱԼՈՒՍ, ՄԵՐՍԻՆ վէ ԻՍԿԷՆՏԵՐՈՆԱ օրրար

Բօսթահ մէզքիւրը Գրբմբրը տէնիպէ իշլէյէն վաբօրլարը հէր ճումատա կիւնիւ Պրինտիզի բօսթահ չանթասընընն միգավսէէթինէն սօնրա Սուվէյէշտէ հարէքէթլէ, ճիտտէ, Սուաքիմ, Յասուս, Հեւոտ,յտտա վէ Ասէն իսքէլէրինէ ալընարգ։

Եօլճու, մալ վէ էմանէթ եիւքլէթմէք իսթէյէնլէր՝ Օթամպօլաա Նամին Լօնտոնտ էէօքրիւ պաչնտա Եէնի Վալիտէ խանընտա գումբանտաի մէզքիւրը ճէնէթէաուէսինէ միւրաճաաթ իթմէլի տրբէր։

Իչպու ճէնէթէանտէ պէտելի Մբսբրը պիլճիմէ բօսթա իտարէխանէէրինտէ թէէտրլի օլընմագ իւզրէ բօսթա բօլէցալարը (Մանտաբօսթ) տաբի իթա իտէր։

Հէր սընքի եօլճու իչիւն Պէ յօղուսնտա Տօղրու եօլտա 170 նուամէրօլու մանալտէ Մ. Մ. Թօմսոն Գուգ վէ եվլատը ճէնէթէաբընա միրաաաթ օլընա։

## ՊԷՅՐՈՒԹԻ ԷՇԵԱԼ ՎԷ ՄՕՊԻԼԱ ՖԱՊՐԻԳԱՍԸ

ՊԷՅՕՂԼՈՒՆՏԱ ԳՈՒԼԷ ԳԱԲՈՒՍԸՆՏԱ Ն՝ 657

## JEAN PSALTY ԺԱՆ ԲՍԱԼԹԻ

1867 ՍԷՆԷՍԻՆՏԷ ԹԷԷՍԻՍ ՕԼՈՒՆՄԸՆ ԹԻՃԱՐԷԹ ԷՎԻ.

ՊԷյօղլունտա Գասլրիսթան սօգաղընտա ճնեը տաիրէի պէէմիյէ գաբշրսընտա

ՊԷՅՕՃԻՒԻՔ ՄԷՐՔԷԶ ՏԷՐՕԶԻԹՕՍԸ ՄԷՎՃՈՒՏ ՏՐԸ.

ՇԻՒՊԷԼԷՐ.

Պէյօղլունտա Տօղրու եօլտա Ազա ճամիսի գաբշրսընտա 127 նուամէրօտա վէ Գուլէ Գաբուսընտա 659 նուամէրօտա

Հէր նէվ վէ ճինս Եվրօբա վէ եէրլի մամուլաթը օլարագ չէհիտ չէհիտ էշեա վէ մեպիտ, մէճբուչաթ իչիւն Եվրաի ճինս ու չէհիտ գումաշլար վէ դայրիհէմ, Եվրօբանքն էն ալէա ֆապրիգալարընտան սանատալեալար, պունլարը, (եարբմ լիրատան 30 լիրայա գատար) գարեօլալար պուլընը վէ էն էշվէն ֆիյաթլա սաթընը։

Մէկգիւր ֆապրիգատա իմալաթ իչիւն հէր նէվ մանքնա, ալէաթ ու էտէվաթ մեվճուտ օլուպ, հէր ճինս գուրու քերեսեթէ տաբի պուլունարդընան, ՏՈՑԱՆԴԷԼԷ, Սիիմլիի վէ ԷՇՎԷՆ ՖԻՅԱՌԼԱ թարգը Եվրօբա մամուլաթը կիպի մանլիա իմալ օլունը։

Քէգալիք մէզքիւր ֆապրիգա՝ թէքրիմ պիր խանէնին մէճբուչաթ վէ մեպիլասընը՝ սեբիան վէ պիր սուրէթը մանթուպտէ իմալ, վէ կէրեք պուրա վէ կէրեք մեվամիրը էճնէ պիտ իչիւն հէր սրբարրը իթրա իթմէլի տերէօհանտ իտեր։ Մէմալիքը էճնեպկիտտէ պուլունան զեվամրն՝ Պէյիլք Մէրքեզ Տէբօքտաաքի մնգազայա միւրաճաաթ իթմէլերի ըճա օլունը։

# EMULSION SCOTT

(ՍԿՈՏԻ ՕՀԼԵՐԸՆ)

ՄՈՐԻ ԶԿԸՆ ՕՈՒՏ ԻՎ.

Իբ-ոռոսիվ տը շուվ Ի սուպայով

Պաստաստեալ Սեւամբ ՍԿՈՏԻ Ա ՊՕՈՒՆԻ, Ի Նիւ-Եորք։

Կարմրի չափ ախորժահամ է

Մորիւ ձկան հում իւղի բոլոր յատկութիւններն ունի։ Իբոֆոսֆիդներու յատկութիւններն ալ ունի

Կը բուժէ թոքախտը
Կը բուժէ անարիւնութիւնը
Կը բուժէ խոյլերը
Կը բուժէ հաղը, ցրտառութիւնները
Կը բուժէ ընդհանուր տկարութիւնը
Կը բուժէ մանկանց ճուղաձուութիւնը

Բժիշկներէն ընդունուած է, ախորժ համ ու հոտ՝ ունի, դիւրամարս է, և ամենէն փափուկ ստամոքսները կը տանին զայն։

Կը վաճառուի գլխաւոր դեղավաճառաց և դեղագործաց քով։

Օթամպօլ ճէնէթէսի Համիէր վէ Հիրցէլ

## ԲՕԼ ՖՕՅԱՃԵԱՆ

ԹՈՒՐՔԻԷ ԳԱԼՏԵՐԸՍՏԱ 80 ՆՈՒՄԷՐՕՏԱ

ԱՒՕԶԻ ՎԷ ՀԷՐՐԱՀԼԸՂԱ ՄԻՒՓԻԱԼԻԹ

## ԱԼԷՍԱԹ ԹԻՒՃԱՃԱՐԸ

Մէգգիւր մաղպատա կէօրէ վէ հէրրահլըղը միւթէալլիզ էնվաֆ ալաթ ո. Լուէվաթ մէվճուտ տրբ։

Էղճիւմէջ, եումուշագ վէ սէրթ լասթիգտէն (գաուչուտան) մասամալ մէկտատը միւխթէլիֆ, գասդ պաղարը, էնվաֆ չիրինկարը, էլէքթրիգ մաքինալարը, միզան իւլ հավա (պարամէթր), միզան իւլ հարարէ (թէրմոմէթր) վէ էյի ճինս կէօզլիւքլէր պուլընմագտա տրբ։

Մ. Բօլ Ֆոյաճեան՝ հէր նէվ սրբարրչաթ վէ թամիրաթը էհվէն ֆիյաթ իլէ իճրա վէ տէրէօհտէ իտէր։

## ՄԱՅԻՐ ԳՈՒՄԲԱՆԵԱԼԸՆԸ
ԵԷՆԻ ՄԱՂԱԶԱՍԸՆԸՆ ԲԻՒՇԱՏ

ՍԹԱՄՊՕԼՍԱ ԲԷՕԲՏԻԻ ՊԱՇԸՆՏԱ

Պէօիւք սատմար, տէլիգանլըլար վէ չօճուգլար իչիւն հաղը վէ ըսմարլանմէք բուպայար։
Սթամպօլ շէհրինտէ էրքէքլէրէ մախսուս Ենվաի չէշիտ էլպիսէ։
Հէր օն պէշ կիւնտէ մէվմամէ մախսուս մատա մալլար վիւրուա իտէճէք տիր։
Սաթիլան մալլարը քեսքինճէսի պիրինճի վէ տայանգը վէ տիւզինի մալլար տրբ։
Մայէր գումբանեաբընը գախտէսի՝ տայմա գեցի Վէ Եէվէն ՄԱԼ ՍԱԹՄԱԳ»տան իպարէթի պուլընմէշ վէ տայմա տա էշլէ օլաճագ տրբ։

Հայտէյին պաղ ալըմ ՄԱՅԻՐԷ՝։

## FARINE LACTÉE H. NESTLÉ
## 20 ՍԷՆԷԼԻՒԻ ՄՈՒՎԱՖԱՖԱԳՐՅԷԹ

32 RECOMPENSES
DONT
12 DIPLOMES D'HONNEUR
et
14 MEDAILES D'OR

Certificats nombreux
des
premières
autorités médicales

ՖԱՊՐԻԳԱ ՄԱՐԳԱՍԸ

ՔԻՒԶԻՒԻՔ ԶՕՃՈՒԳԼԱՐ ԻՉԻՒՆ ՄԻՒՓԻԼՄԻԼ ՆԱՖԱԳԱ

Քեսֆի մրգտարտա օլմայան անա սիւտիւնին եերինի թուտաբ, վէ սիւտտէն քէսմէյի գօլայլաչարրը, վէ զայէթ գօլայ սինէր.—ՆԱԶԻՐ ՄԻՏԻԼԻ ԵԷՖԻԼԷՐ իչիւն տաբի նաֆագա եէրինէ սուրէթը միւֆիտտէ խթիմալ օլուռը։
Պիր չօգ թապլիալէրինտէն սագդընըմագ իչիւն հէր գուռթու իւզէրինտէ
ՀԱՆՆԻՊԼԷ, ԱԼԵՎԼԷՑ [Զուիցերի]
նամ մուճիսինին իմզասը պուլընմասընա տիգգամ իթմէլի տրբ։
Պիճիմէ պէօյիւք եճզամը վէ ըսրէչար տիւբքեանլարընտա պուլունը։
Ներմէլ գումբանեաբընը գախտէսի՝ 1889 Բարիզ Մէրկիի Ումումիսինտէ էն եիւքսէք միւքեաֆաթլարա նսիլ օլուպ, պիր ՊԵՕՅԻՒԻՔ ՄԻՒԻԹԵԱՆԱԹ վէ պիր ԱԼԹՈՒՆ ՄԻՏԱԼԵԱ ալմշէ տրբ։

ՊԷՕՅԻՒԻՔ ԷՃԶԱ ՏԷՐՕԶԻԹՕՍԸ

## Ժ. ԱԼԷՔԵԱՆ

ՊԱՀԷՐԻՅԷ ՆԷԶԱՐԷԹ ՃԷԼԻԼԷՍՍԻ ՄԻՒՓԻԼԱՀԷՒՏԻ

Էճզախանէվի իբի սէնէտէն պերու Եէնի ճամիսէն Պաղչէ Գաբուսընտա ճէլալ պէյխանընընն սլթրտա 2 նուամէրօլը մագազայա նաղլ իթմիշէմ տրբ։ Միւտտէթը մէզքիւրէ զարքինտա մագազամը քէնտի սընքի տտիբինտէ զայէթ մուճիմամ պիր մագազայա իճիրալ ու թարմիկ իթմէքը իչիւն էյտէն կէլէնէ տիրիղ մինքիր։ Օրայա միւրաճաաթ իտէնլէր՝ էմիտաարն նէֆտատէթինտէն վէ ֆիյաթլարրն էհվէնիյէթինտէն բէք զիյատ իսշնուա օլաճագլար տրբ։ Իճզախանէի մէզքիւրտ Ֆրանսա, Ինկիլիզերա վէ Ալէմանիանդն մէշհուր թիճարէթ էվլերի էճզալարը, փիւլիկէրի Լօմպարտա վէ Բէլէտտէ «սիւֆթա տը քինինի», Նորվէկիա խալես պալրգ եաղը, Ֆրանսզը վէ Ինկիլիզ Հալը իլանլրիթէ, Տէրսաատէթտէ պուլընմարրն էն չօղը օլմագ իւզրէ մէգթէպկէր իչիւն ֆէննը քիմ եա սէպաթ ու էտէվթր, գուլումիզրը վէ «կարլանօրլաթիէ մախսուս ալէաթ վէ էճզալար, մէշհուր գանեագ ֆապրիգալարը գանեագլարը, Պարտս վէ Մարսալա շարապլարը, Էվրօբա մուտէն սուլարը, Հրուֆթա տեբզմէճլերի իչիւն «Ֆեբէ», վէ «ամթիմեն», ճէրրսլը-զա միւթէալլիգ հէր նէվի լասթիգ էտէվթի, սբէչար տիւքքեանլարընտա գուլլանըլմագ լէվազիմեթ, թարատան սաթըլմագ իւզրէ պոշ շիշէլէր, տաֆիի թէսֆիֆիւն (անթիսեբթիգ) ուսուլի իւզրէ թէրթիպ օլուռնմշ. Լիսթեր բամպուգլարը վէ զարիհիւմ վէ զարիհիւմ պուլընը։
Հէր թարաֆտան սրբարրշ գասուլ օլուռնրպ տօղրուճա իրալ օլուռը, վէ միւշթէրիլէրին պիճիթճիճիպէ մուշահէտ իթիբարլերի իւզրէ, ուղագ մահալլէրէ կիտէճէք օլան մալլար քէմալը տիգգամ վէ իչիւն իլէ եերլէշթիրիլեր։
Մաղազամտա խասսէթեն կէնթիթարիլմէշ վէ ազամ աշչ իչիւն եարբմշ մանուն տաֆի պուլընը, պու մանուն պաղչէպանարրն վէ պաղչէ մէրգալլարրնն իչինէ բէք զիյատ եարաբ։

## ՀԱՐԻԳ ՎԷ ԷՕՄԻԻՐ ՍԻԿՈՒՐԹԱ ԳՈՒՄԲԱՆԵԱԼԱՐԸ

NORTH BRITISH MERCANTILE
ՆՕՐԹՀ ՊՐԻԹԻՇ ԷՆԴ ՄԷՐԳԸՆԹԱՅԼ

1809տա Թէէսիս

| | Ինկ. Լիրասը |
|---|---|
| Իէրմայէսի | 3,000,000 |
| Սկիթիյաթ ագչէսի | 5,978,946 |
| 1885 սէնէսի հասըլաթը | 1,788,964 |

NORTHERN
INSURANCE COMPANY
ՆՕՐԹՀԸՐՆ ԷՇՈՒՐԸՆՍ

1836տա Թէէսիս

| | Ինկ. Լիրասը |
|---|---|
| Սէրմայէսի | 3,000,0080 |
| Իսթիյաթ ագչէսի | 3,134,34 |
| 1885 սէնէսի հասըլաթը | 898,076 |

Սայիֆ իւլ պէյան իբի գումբանէա էհվէն ֆիյաթլա վէ միւթէտիլ շէրմիթլէ խանէ վէ եէնա վէ էմթաաի թիւճճարիյէ վէ սարէ սիկուրթա իտուպ, գազանքն վու գուրնա սէրպադպ պէրմուճիպը մուգավէլէ թազմին իտէրլեր։ Եանկին ճիչէթինտէ թազմին 15,000,000 Ինկ. լիրասը։

ՏԷՆԻԶ ՍԻԿՈՒՐԹԱ ԳՈՒՄԲԱՆԵԱԼ
Maritime Insurance Cie.

Սէրմայէսի Ինկ. լիրասը 500,000 Իսթիյաթ ագչէսի Ինկ. լիրասը 120,000

Իչպու գումբանա էհվէն ֆիյաթլա վէ միւթէտիլ շէրմիթլէ կէրեք վաբօր վէ կէրեք եէլքէն սէֆինէսպիլէ մէրուռլ էմթաաի թիւճճարիյէ, կրուբօ վէ նօյի պէտէլի սիկուրթա իտեր։ Մուֆասալ մալիմատ իչիւն Գալաթասա Գօմխան խանընտա մէզքիւր իւլ գումբանէալար աճէնթի ԳԱՌՆԻԿ Ց. ՍԵՐՈՒԹԱՆ միւրաճաաթ իթմէլի։

## ԳԱՆՍԲՋԼԸԳ

ԲԻԴ-ԷՐ Ա. Ց. ՏԻՄԷՆԻՆ
ՄՈՒԳԱԶԱՆԻ ԻԹԱՍԻՐԻ

Գանսբզլըզա վէ անրն էսպապ ու նէթ ալիճինէ գաբշը պիրինճի մուալիճէ։

Պիր չօգ սէրկիի ումումիլէրտէ Ալթուն միտալեալարա վէ իֆթիխար տիբլօմալարընա նայլ օլմուշ վէ պիր խայլի մէշհուր հէքիմէր թարաֆընտան թագտիր օլուռնրպ ալիմը մէշհուր Բաթէօր թարաֆընտան տաբի իմզա խալիմ տիր։
Իւզէրինտէքի էրթէէրտէ վէ թարիֆնամէսինտէ սուրէթը խթիմալի պէյան ու թարիֆ օլուռնմշ տրբ։
Ումումի տէրօզիթօսը՝ Գալաթասա Սէն Պրնուա ասգաղընտա 85 նուամէրօլը Մ. Ժ. Բօսօլաթօ էճզամանէսի օլուպ, պիլճիմէ մունթազամ էճզամանէլէրտէ տաբի ֆիրուխթ օլունը։

Ալթրն միտալ, վ ինկ. 1883 Ալթրն միտալ, Բարիզ 1879 և.

# QUINA-LAROCHE

ՇԱՐԱՊԼԸ ԻՐՍԻՒ

ՔԻՆՆԱ ԼԱՐՕՇ ատի պիր թէրքիպաթ օլմայրպ, թէտգիգաթ վէ մէսաիլ՝ ճիտտիյէ սեմէրէսի տիր, վէ պու սայէտտ սահիպի՝ միւքեաֆաթը միւթէպէրէյէ նայլ օլմուշ տրբ։
Իւչ նէվի գրնագընայը պիր արպայա ճէմ իլէ գայէթ նէֆիս պիր իրքսիր թէրթիպ իսթիլաքտէ։ Իչէթ գինա Լարօշըն տեքքեար օլան իւսթիւնլիկինին սրբր ու հիքմէթի պուռնտա տրբ. միտտ խաթրզլարը, իչթահսըզլըգ, գանսբզլըգ, սրթմա վէ էմսալի իլէթլէր՝ մէզքիւր իքսիր գասէթասը՝ Բարիզտէ Տրուս սօգաղընտա 22 վէ 19 նուամէրօլը մահալլէրտէ վէ ասիր էճզաճլարտա։